


40

21
F-35





George H. Farnsworth

A handwritten signature, which appears to be "G. H. Farnsworth", is written over a large, roughly circular outline.

21
F-35

21
P-35
10
0. MAR 2013

40
280
1085-РЦ
225
"F234"

Բայցու.

Դադարք

1912 մարտի 15. Զանգեսար



280
1085-РЦ

ՅԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՁԱՆԵԱՆ

ԿՐԻՒԾ

ԳԻՏՈՒԹԵԱՆ

ՈՒ

ԿՐՈՆՔԻ ՄԵԶ

(20599)

19850



1912

Տպարան ԿԵՎԱԿԻՒ. ՊՈՍՏՈՆ

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

17 Մետ. 902, Պուստն

Արժանապատիւ

Տ. Յակոբ Քահ. Բարեզանեան

Լին

Ա.Բ. Սիրելի

Կարդացի տեսրակդ, որուն մէջ ներկայացուցած
կէ կէս-զիտնականին ու հաւատացեալին կամ կ-շ-դ-է-բ-ո-
ն-է-ն եւ հ-ո-ո-ո-ո-ին պայտար մարդկային կեսնի ճամ-
բուն վրայ: Այդ գրուածիլ պատրաստուած 1876 ին, եւ
ներկայացուած Արդընի մէջ դպրոցական համեսկի մը
առրիւ, կը պատկերացընն աշխարհականի հաւատիր, որ
հիմա բանանայութեամբ ու ծերութեամբ նուիրա-
գործուած է: Հայ բողոքականութեան ծագումին ազ-
դեցութիւնը շատ սպառուուած է տեսրակիդ մէջ:

Փափաթեցաց որ այս տեսրակը սպագրուելի առաջ
ացի անցընեն, եւ սրագրութիւնն մը ընեն անոր վրայ:
Ես չ'ուզեցի, վսահութիւնն յարացար գործածել ամ-
բողջական ու հիմնական ու-ն-ո-ւ-ն մը, որպես զի մի
գործ Զեր ինձնութիւնը, ու մասծումի կերպը կոր-
սում իմ անողոք գրիչին տակ: Ես բարականացայ

2457-91

(2-90 /

միայն ոճի ու բացատրութեանց կորդուրինները յլողի մասամբ, եւ տեղ տեղ փոփոխութիւններ ընեն, մեղմեղու համար կ-ըն-ց-ւ հակասութիւններու մաս մը: Այսպէս լրի, մասծովներուդ մէջ զջեզ ապրեցուած ըլլալու համար:

Կուզեմ հու, սակայն, երկու խօսք ըսել այն պայմանի մասին, որ երկար ատեն ի վեր գոյութիւն ունի գիտութեան եւ կրօնին միջեւ, պայման՝ որ պիտի շարունակ դարեւու ընթացին, որչափ ատեն գոյութիւն ունենան, մէկ կողմէն, գիտութեան յաւակնութիւնները եւ մարդկացին մասծովներուն սարցամը եղող նիրապաշտութիւնը, եւ հաւասքը հաւատանութեան հետ շփորելու պաշտամը, եւ միւս կողմէն հաւասքի կազմին վրայ բռւսած կրօնական կեղծիքն ու աւելորդապաշտութիւնները:

Նիւրը, որուն մէջ մասծ էֆ ամենէն կննոնքն է, բոլոր գիտութիւններուն մէջ: Քիմիաբանական, բընագիտական, եւ կենդանաբանական հարցեր պիտի շոծուին, բայց գիտութեան եւ մաքուր կրօնի հարցին շուրջ առենդուածային մշուշը պիտի ժրկ միշտ, Սինայի առկերտուն յափի խորհրդաւոր: Թհակէս Սրբնար քառ, թէ ճամարիս գիտութիւնը եապէս կրօնական է», թէպէս Հըքրայի գրեց, թէ, ճամարիս գիտութիւնը եւ ճամարիս կրօնիը երկուուեակ բոյեր են, եւ իրենց բաժանումը երկուէին ալ ապահով մահը պիտի ըլլար, ա բայց հակառակ այս հաւատումներուն, Ճ. Ֆինօի ըստին պէս զգիտութեան եւ կրօնի յարաբերութեանց պատմութիւնը մեծ գերեզմանատուն մըն է, ուր բաղուած են ամենէն հակամարտ յլացումները:

Դուք զգացումն առաջնորդուած էֆ, այս գրուածին մէջ, առանց գիտական հաւատումներու:

Մենք գիտենք, թէ բողոքականութիւնը ծնունդ առա Պապական արողին շուրջ ծրագակող վատութիւններէն ու անբարոյականութիւննեն. «Ես երբէ պիտի չ'համարձակի Հոռվիկական եկեղեցին դէմ յարձակի, կրսէր Լուսէր, երեւ այսովս տեսած ըլլայի Պապական անբարոյականութիւնը»: Լուսէր, սակայն, տեսաւ, թէ կրօնի ու ու ու ու ու ու ու սկզբունքով, իր հետեւորդները շատ հետունները պիտի երբար կորունք դրութեան անկրօնութեան մը սահմաններուն մէջ: Որովհետեւ աշխարհի մէջ ապրուած շատ մը անկրօնութիւններ շատ անզամ չափազանցուած հաւասքի մը սարքեր ձեւերն են: Բողոքականութեան այս վախճանին նախազգացումը ունեցաւ Լուսէր, թէպէս իից մը ոչ, անոր համար իր, որ իր վերցին օրերուն, Լուսէր պրտի դատնութեամբ մը ըստ:

«Տարօրինակի եւ ճշմարտապէս ցաւալի իրողութիւն մըն է, որ երբ Աւետարանին մահուր վարդապետութիւնը վերստին ի լոյս բերուեցաւ, աշխարհ Շդադրեցաւ տիրապետելի: Ամեն ոք երիսոնեական ազատութիւնը կրնդունի իր մարմնական ազատութեան իմացքով: Եթէ ես իմ խղճիս առջեւ անոր պատախանաւութիւնը ստանձնեի, ես խորհուրդ պիտի տայի եւ մահաւանդ պիտի օգնէի, որ Պապը իր բոլոր զարտելիութեամբ նորէն մեր տէրը ըլլար, որովհե-

տեւ ածխարհի այսպիս կուզի կառավարութիւն, այսինքն խիս օրէնքներով եւ նախապատրումներով»: (*)

Անձնապես եւ փախ մը՝ ունին անհաւատութենան: Մարդկութիւնը յուն չըլուն մը մէջ կ'ապրի. եւ յի եղենէները ունի կեանի ճաւրուն փայ: Զնոննաև սալայն, թէ անեն մարդու հոգիին խորը պաշտամունիքի սեղան մը կայ, ուր դին պաշտամունիք մը տեղի կունենայ դիսի անծանօթը, որուն ծայրազոյն կէտին փայ Աստուած կը համգչի:

Առանց հաւատի մարդկութիւնը անհոգի մարմին մըն է, որուն մէջ գիտակցութիւնը կ'յինաց խաւարի ու ցրտութեան մէջ, վճուղականութիւնը կը խորտակուի, անսուզութիւնը կեանիը կը կրծի, պարտականութիւնը կը դադրի մեզի խօսեն, եւ այդ պարագային հեռաւոր միխրանութիւն մը անզամ չ'մաքիր անհաւատ հոգիներու տառապակոծ խղճանանին հանդիս:

Երկ շատ անզամ զաղախարներն ու խորհուրդները կը մոլորին, մարդկային բայլերը, պակայն, դիսի Աստուած կը յառաջանան, զիտակցաբար թէ անզիտակցաբար: Եւ ո՞վ զիսէ, թերեւս ինձգինին անհաւատ յայտարդներուն մէջ հաւատի տաճար մը կայ, ուրիշ իրենին, եւրականները անզիտակից կը մնան: Պիսի զայժամանակ մը անշուշ, եւր այդ մայուր տաճարին դրունները պիսի բացուին, եւ մարդիկ՝ հաւատի գերազոյն խորհուրդն զզլած, ինձգինին ծնրադիր պիսի գտնեն Աստուածային Վեհութեան առջեւ: Եւ ասիկա

պիսի ըլլայ զարբնումի այն նուիրական վայրկեանը, ուր, Մորիս Մերերինի բառով, ոհոսքի հատուածը կընդիափի, բառերը կը պահութին, եւ մեր անհանդաց նայուածքը յանկարծ, տարիներու եւ դարերու ընդմէջէն, կը հանդիպի նայուածքի մը, որ իրեն կըսպասէր՝ համբերատօրէն, Աստուծոյ նամբուն վրայ: Միեւնոյն ժամանակ. արտեւանունները կը բըրին, նման խորհուրդի մը բայցր ու սոսկալի ցողէն կը բրջուին աշխերը, եւ մենք կրզզանք, թէ այլ եւս մինակ չենք անվերջ նամբուն վրայ.. .»:

Այդ ճամբային բարոյ մարդկութեան անեն անհատակարի կամ յինչոյի սեղաններու հրաւիրեալներուն պէս է: Ունանի ժամանակին պիսի զան, եւ ունանի միչ մը ուշ. եւ սալայն անեննեն պահանջուածը այն է, որ պիսի է անեն ո՛վ սեղանին վայելուչ ներին զգեստառումը ունենան:

Երկ այս տեսրակը, զոնէ հաս մը պատրասեց այդ հրաւիրեալներէն, դոյֆ զոհունակութիւնը ունեցէ հոգեւորապէս վարձատրուած ըլլալու:

Աղօրակից

ՄՈՒՇԵԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



(*) Լուտերի ոռյն իսուքերը քաղուած եւ Auguste Didehi «La Fin des Religions» գիրքէն. (էջ 290):

19. 19. 19. 19. 19.

ԹԵՐՅԱՒՍ ԽԵՂՔԻՆ


ՀԱԽԱՏԵԱԼ ԸԼԼԱԼՈՒ ՃԱՄԲԱՆ

ՆԱԽԱԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Դարերէ 'ի վեր հաւատքին և խելքին
անվերջ կռիւները եղած են, կըլլան և
պիտի ըլլան, կարծես թէ մարդուն հետ
ծնած են, մարդուն հետ կապրին, մար-
դուն հետ պիտի մեռնին, ինչպէս հոգին և
մարմինը նախնի դարերուն մէջ ալ պա-
կաս չէին կարծիքները թէ մարդս երկու-
հոգի ունի, միմիանց հակառակ, որոնք
յարատե կռիւներ, վէճեր կ'մղեն իրարու-
դէմ, և մէկը՝ միւսը յաղթել, յաղթահա-
րել բնաջինջ ընել կը ձգտի՛ Եթէ պահ մը
անձնական փորձառութեամբ ուշագիր ըլ-
լայ մարդ, չկրնար այս ներքին կռիւները
ըզգգալ, որոնք ցորեկ ու գիշեր քուն չ'ու-
նին, և չեն թողուր որ մարդ քնանայ, հան-
գիստ լլլայ. անոնցմէ փախչելու ճար ու ճամ-
բայ չկայ. ուր որ երթաս ետեւէդ կուզան,
չեն բաժնուիր քենէ:

Ահա այս դասախոսութեան մէջ հաւատաքը որպէս ներշնչում մը, իբրև խելքին Աստուծմէ կարգեալ կարող առաջնորդ մը կը ներկայացուի:

Այս դասախոսութեան մէջ հաւատաքը կը կրթէ կ'արթնցնէ թերահաւատ խելքին, մտքին բարձր զասերը: Դասարանին մէջ պիտի գան ներկայանան նախ կեղծուպատիր խելքին բողոքական պաշտպան մը. երկդ. հաւատաքին կրակ ու բոց ջերմեռանդ հաւատացեալ մը, որոց քովերը պիտի երեւնան կոյր մը և տգէտ մը. վերջապէս վիճաբանելով հաւատաքը յաղթանակը կ'առնէ, համերաշխ հաշտութիւնը կը կնքէ առանց մերժելու խելքը, և աշակերտելով զայն կը մկրտէ յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, և կորդեգրէ Քրիստոնեայ. այլեւս թշնամութիւնը, կոիւը կը վերջանան, բարեկամ կըլլան, ձեռք ձեռքի տալով, մարդկութեան ճամբուն մէջ զուգընթաց կը քալեն:



ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐԸ

Հինաւուրց հաւատախօս բարեկամն, ահա քեզի կը մօտենամ այսօր և քեզ կը հարցընեմ, թէ սա հաւատք և խելք ըսոււած բանը ի՞նչ է. որոնց մասին աշխարհ կը խօսի, կը խորհի, կը վիճի ամեն ատեն: Ասոնք արեան չափ կը կռուին իբրև անհաշտ թշնամիներ, այնպէս որ, կռուասէր խելքը կուզէ հաւատաքը յաղթել, բնաջինջ ընել. նոյնպէս հաւատաքը կը ջանայ ստրկացընել խելքը, և խորհուրդը սպաննել մարդերու գանկին մէջ: Այս կըռիւներուն մէջ կորսուածները դարերէ ի վեր եղած են և կըլլան, բայց և այնպէս ցարդ երկուքն ալ կ'ապրին և կոիւները կը շարունակուին. ևմ գիտեր ներկային քաղաքակրթեալ ազգաց լուսաւորութիւնը, ազատութիւնը պիտի կընա՞ն բոլորովին յաղթել հաւատաքին, ու վերջացնել և միակ խելքը յաղթող հանդիսացնել այս աշխարհիս մէջ: Թերեւս մարդիկ ասոնց կոիւներուն ձայները չուզեն լսել ալ, և խաղաղութեան ու ազատութեան լուսափայլ երեալ տեսներով երկուքին ալ հրաժեշտ տան:

ԿՐԱԿՈՒԲՈՅՑ

Նորաւուրց խելաբան բարեկամ, առաջին հարց ու փորձիդ դուն ալ այնպէս վիճաբանութեան կնծուոտ խնդրոյ մը դուռ գնացիր բացիր, որուն

մէջ մտնողները եղած են շատեր, և դուրս եղած են քիչեր, անոր խորերը խորխորատները, անոր ծայրերը պրապառղները խելակորոյմներ դարձեր են: Այդ անդունդը, որուն վրայ կը շրջիս Մեծատան և Ղազարոսին միջև բացուած վիճէն շատ մեծ է և անդնդախոր. հաւատքին և խելքին մէջտեղ եղած դարաւոր կոիւը մեծամեծ գլուխներ, փիլիսոփաներ, հաւատքին կարճ թեթեւասոլիկ գիտնականներ վտանգի ենթարկած է, և անոնք այս բանիս լուծում մը տալու իրենց փորձերու միջոցին գահալիժած են. և չեն կրցած կոռողներուն միջև հաշտութիւն մը գոյացընել: Ի՞նչ կը կարծես ներկայ դարոյս թերահաւատ գիտունները, որոնց աւելի լեզունին կը խօսի, և որոնց իմաստակ իմաստութիւններն պիտի չկարենան լուծել այս դարաւոր կնծիուը:

ԿԵՆՏՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, դուն ալ առաջին անգամ լսող ականջներուն այնպէս վախ ձգել կուզես, տըխմարները ջախջախողներուն պէս, որ խնդրոյն առջեւը ետեւը չնայած, փորձեր չըրած, անմիջապէս փախուստի ճամբան ձեռք կ'առնեն: Բարեկամ, աչքերդ լաւ բաց, բերանդ բանալու տեղ, այլեւ կոյր, խուլ, համբ մնալու դարը չէ, և ոչ ալ այնպէս ապրելուն ժամանակ: Խելքդ գլուխդ ժողովէ. ինձ կերեւնայ թէ նոր Աշխարհին լուսաորութեան կողմանէ լուր չունիս, և ոչ ալ նետած մեծամեծ քայլերէն տեղեկութիւն. դուն միայն կաս երուասդիմը եղած ես: Ո՞ւր կը փնտուս հիմայ յատակը

լեցուն, խելքը դարտակ և նախապաշարեալ Հին Աշխարհի գլուխները. ոչ մարդ և ոչ ալ մարդուկ կը համարուին, և ոչ ալ ասկէ ետե կարող պիտի ըլլան ապրելու. մեռաւ, մեռաւ, պարծանք եղող անոնց հաւատքը, մարեցաւ անոնց արեւը, հազար անգամ քեզի ըսեմ, մեղք քեզի, որ այսպէս լոյս, արև դարու մէջ ծնած ես, կը չնչես, կապրիս ու մեծ հայրերէդ քեզի ժառանգ թողուած հինաւուցը կը պաշտես:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Շիտակը բան մը ըսեմ քեզի, գիտես թէ դուն իրաւ մարդոց խելքը շփոթել կուզես, որ ասկէ ետե հաւատքէն Ած. բարեւը կտրեմ. և խելքինը բերան ալ չառնեմ: Եթէ միակ խելքս պաշտեմ, անոր լայն և ընդարձակ ճամբան բռնեմ քալեմ, կըսես անհաւատ է, եթէ հաւատքս պաշտեմ, անոր նեղ և անձուկ ճամբայէն քալեմ, զլուխը կուտ չկայ դդում է կըսեն. այս երկու իրարու հակառակ ճամբուն մէջ կը դեգերիմ, չեմ գիտեր ինչ ընելիքս: Եկուր հիմայ ես ալ քեզի գաղտուկէն խորհուրդ մը տամ. ուրիշ նոր ճամբայի չե՞նք կրնար հետեւիլ եթէ ձեռք ձեռքի տանք քեզի հետ, որպէս զի մարդոց ձեռքէն, խելքէն, հաւատքէն աղատինք, եթէ ճամբան երկայն ալ ըլլայ, հոգ չէ, հետերնիս բեռքարձ չունինք:

ԿԵՆՏՈՒՊԱՏԻՐ

Ապրիս, աղատամէր բարեկամս, ապրիս, հապա ինչո՞ւ հոգիդ բարձէ բարձ կը ձգէիր, և ինչո՞ւ իմ

Խոսքերը լսելէն փախուստ կուտայիր. ո՞հ, երանի թէ կանուխէն ծախու մոմ առնողներուն պէս ազատութեան դուռը բացած ըլլայիր. Հիմա թերեւս ազատութեան ճամբուն մէջ ջահը քու ձեռքով վառած ըլլայիր, անոր լուսովը լուսաւորեալ մարդ նըշանակուէիր, և պիտի կրնայիր ազատ խելքը, ազատ կամքը ճանչնալ: Ի՞նչու օրէնքի, կրօնքի ցանցեր մեր գլուխը անցած ըլլային, և ինչու խել մը ծանրածնր շղթայակապ գործեր մեր վիզէն կախուած, բեռնակիր ընէլն մեղ: Եթէ հոգիդ կը սիրես, նա հաւատք ըսուած նախապաշտումը միանգամ ընդ միշտ խելքին ճամբան ճգէ. Եթէ կը հաճիս տուր ձեռքդ ինծի, և ահա քու առջեւդ կանգնած է բընութեան լայնարձակ ճամբան, ուզածիդ պէս առ, չուզածիդ պէս ծախէ. քու վրադ հսկող մը խօսող մը չկայ. ազատ մարդ ապրիր, ազատ մարդ քալէ, վերցուր կրօնք օրէնք վրայէդ, և մէկդի նետէ զանոնք. կատարեալ մարդ եղիր, այս ցաւերը, ցեցերը սրտիս խորերէն կուգան քեզի ըսելու, որ գիշեր ցորեկ հալու մաշ կըլլամ կուրօրէն գնացքներուն վրայ այնպիսիներուն, որ ծովուն վրայ խոր քնով խորթացող Յովնանու նման չեն արթննար, նոր արեւներուն առջև չեն եներ, չեն աեսներ, խելքերնին ջուրն ի վար տուած ջուրն ի վեր կը փընտռեն, աչքերնին փակ, ականջնին գոց, այ՛, այո, ըսելուն գլուխ շարժել գիտեն միակ:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Պրն. խելաբան, կը ցաւիմ որ քիչ մը զքեզ փորձել ուզողը, քու մէջդ մարդարէ մը կը գտնէ.

Կամ Աղէքսանդր թագաւորին բարեւ առնող տուող թութակ մը, որ միակ լսելու վարժուած քեզի պէս՝ լսածին ոչ իմաստը և ոչ ալ զօրութիւնը գիտէր: Ի՞նչ զարմանք, այդպէս կցկտուր քանի մը բառերու շարքեր սարէն ձորէն բերել, և իրարու հետ հիւսել, և դառնալ մեծ մեծ ճոռմաբանել չոր ու ցամաք բաներով, իբրև քեզի պարծանք: Զարմանքը հոն է, որ քու անձիդ վրայ ափսոսալը թողուցեր ես, ուրիշներուն վրայ չ'ափսոսաս. թողեր ես աչքիդ գերանները, ուրիշներուն շիւղերը կը փընտռես, և զանոնք քու աչքիդ գերաններէն շատ մեծ կը չափես, կերեւնայ աչքիդ խոշորացոյց անցուցած ուրիշներուն համար կը պահես:

Ազատ է մարդս, դուն տլ ազատ կը տրամաբանես, կը ճառաբանես, բայց ազատութիւնը մարդոցը խելքը գլխէն, և հաւատքը որտէն չմերժեր, մարդոցս կինսական տարրերն են անոնք. կուզես որ ամեն մարդ առանց խելքի և հաւատքի անկրտ մարդարէն մը և կամ թութակներ ըլլան քեզի պէս: Եւ ի՞նչպէս չուզես, առանց աչքի՝ կոյր, առանց ականջի՝ խուլեր կը ջանաս որ ըլլան անոնք, իբրև մարդահրէ: Ոչ, ոչ, բարեկամս, մարդս այս վիճակով ստեղծուած է, ոչ ազատութիւն կրնայ չըզդալ, և ոչ հաւատքը, և ոչ ալ պարտականութիւնը կրնայ մերժել: Մարդուն ազատութիւնը պարտականութեան փոխադարձն է. պարտավճար ըլլալով կրնայ իրաւատէր ըլլալ, եթէ մարդս ազատ ստեղծուած մը չըլլար, հետեւապէս բարի և չար հատուցում չպիտի զգար և սպասէր, ոչ բարիներուն վարձատրութիւն և ոչ չարերուն դատապարտու-

թիւն, ոչ ներկայիս և ոչ ալ հանդերձեալ դատաստանին օրուան սաստը երկիւղը պիտի զգար:

Ահա քեզի օրինակը անամոց, որոնց գործքեր թէ բարի և թէ չար ոչ պատիւ և ոչ պատիժ ունին. ոչ Աստուածային և ոչ մարդկային օրէնքները կը դատապարտեն, որովհետեւ բնականապէս կը գործեն և ոչ թէ իրբե մարդ. ազատօրէն պատասխանատութեան զգացումը չունին անոնք. Ուրեմն ըսէ նայիմ, Աղամ ինչո՞ւ դատապարտուեցաւ որ ազատ էր և ինքնիշխան իր գործերուն, որ ինչպէս ուզեց այնպէս ըրաւ, ինչո՞ւ հապա և մենք կը դատապարտուինք, քանի որ ազատ ենք և մեր գործերուն տէր և իշխան. ինչո՞ւ ազատ օրէնք կրօնք չունենալ, ինչո՞ւ չենք ազատ զԱստուած չպաշտել, չգործել, չպահել Անոր պատուէրները... և ինչո՞ւ չպիտի ըլայինք և կամքի տէր, որ ինչպէս ուզէինք այնպէս ապրէինք—որովհետեւ ազատ՝ ազատ պէտք էր մնար բարի և չար հատուցումներէն, ոչ յարդ ոչ պատիւ, ոչ պատիժ և ոչ դատապարտութիւն ոչ մէկ ատեն: Ոչ թէ մինակ հաւատքը կը սորվեցնէ այս դասերը, այլև խելքն ալ, եթէ տրամաբանես:

Մի սխալիր բարեկամ, չափածիդ պէս չեներ լսածդ կանգունը. մարդու եթէ ազատ չըլլար, չգործէր ազատօրէն, և ոչ անամորէն, գործած իր կը տաւները և գործելիքները ի՞նչ արժէք պիտի ունենային, թէ մարդոց և թէ Աստուծոյ առջև.. եթէ Աստուծոյ պաշտպանութիւնը, առաքինութիւնը չըլլար ազատօրէն, ըլլար բնականապէս և անամորէն, անպարտ անմեղ պիտի չմնային, ոչ վարձատ-



բութիւն և ոչ դատապարտութիւն պահպան անունը լէին և ոչ մէկէ. իրաւ կը սիրու անմոր ու ուղարկ պէս, առաքինութիւն է բարեգործութեան վարձուց արժանի. միթէ անամոց մէջ բնականապէս և ոչ ազատօրէն չկա՞ն այնպիսի գործեր, չե՞ն սիրեր զիրար, չե՞ն օդներ միմիանց, և ինչո՞ւ պատիւ ինչո՞ւ պատիժ չունին և ոչ մէկ ատեն: Հետեւապէս մարդը ամէն բանի մէջ ազատ չէ, բնութեան գործոց մէջ ազատ չէ, նա կարող չէ առանց ուտելու խմելու ապրիլ, կենդանի մնալ, նա կարող չէ օրըստօրէ չծերանալ, չտկարանալ չմեռնիլ. նա ուզէ չուզէ բնութիւնը կը գործէ, բայց ի կամաց շարժեալ գործերու մէջ ազատ է, ուզէ կը գործէ, չուզէ չգործեր, ուզէ կը քալէ չուզէ չքալեր...

Ահա ազատութեանդ վրայ ունեցած գաղափարիդ սխալը այս դասէն հասկցիր լաւ մը. քեզի պէս խելքը գլխէն, հաւատքը սրտէն փառի ի վերուս ընողները մարդամեքնայ են, պոռացող կանչուըռտող ձայները պղնձի և ցնծղայի պէս զողանջողներ են, որ նշանակութիւն չունին, ազատ եմ ազատ գոչողները ազատ չեն հետեւած բարի կամ չար հատուցումներէն. ահա քեզի լաւ դաս մը որ հաւատքով չէ միայն, հապա խելքով խորհրդով ալ մէկտեղն է. կատարեալ հաւատքի և անպակաս խելքի տէրեր չեն կարող չընդունել, միայն թէ չըլլան հաւատակորոյս և խելակորոյս:

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ ինչո՞ւ քիչ մը առաջ խոստացար ինձի հետ ընկերակից ըլլալ. շուտ մը իմ խելքէս քու

2005929

2457-949-90/

հաւատքիդ դարձար, կուզես զիս հին խելքիս և քու նոր հաւատքիդ տէրտէր ընել, պարող ըսեմ քեզի, խելքիս ձեռքէն գանգատ չունիմ որովհետև իմ բանիս գործոյս միշտ յարմար կուզայ, բայց հաւատքիդ երեալ տեմնել անգամ չեմ ուզեր, և ոչ ալ զլուխ կը ծռեմ, նա ամէն ատեն խելքիս դործերուն կը խառնուի, աղմուկներ կը հանէ, շատ անգամ կը դիմադրէ, արգելքներ կը պատրաստէ, ինչո՞ւ հերիք ըլլայ մեր զլիսյն խելքը, որ կարօտը քաշեմ հաւատքիդ. անոր ինձի բերած չորհքներէն շատ չնորհակալ և գոհ եմ. հաւատքիդ բերելիք խունկը, մոմը ձեր ժամը պահէ և մի բերեր մեր տունը:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Գիտեմ, գիտեմ Պրն. այսօր հինգշարթի ըսողը վաղը ուրբաթ չէ չպիտի կրնայ ըսել. զարմանքը հոն է, մինչև ցարդ խելքդ ալ զլիսէդ կը հանէիր Զեմ զիտեր թէ ի՞նչ նոր հրէշ գործեց, շատ շուտ մը տուն կը բերես, Տէրտէր կը կանչես, կը մեծարես. ինծ այնպէս կուզայ թէ անոր մեծամեծ կեղծուպատիր խոստառնքները, և անոր բերած մեծամեծ համով հոտով ընծայած պատառները շատ քիչ չտեսար, բայց հաւատքին բերելիք հոգեւոր բարիքները, անոր անսպառելի գանձերը տակաւին չտեսած ըլլալովդ է որ չես յարգեր մեծարեր:

Վախնամ, չէ իրաւ եմ, որ խելքիդ չոր ու ցամաք բերած անցաւոր բարիքները, անոր աղի լեղի հացն ու ջուրը կը պատին շատ շուտ, ճրագիդ մէջ լեցուցած անոր իւղը ճամբոյն կիսոյն մէջ կ'անհե-

տանայ, զիշերը տակաւին իրեն ոտքը չկոխած, մութը մոլորը չպաշարած, չօշափելի խաւարը պիտի ծածկէ քեզի, աչքերուդ լոյսը պիտի յափշտակուի. ահ այն ատեն ժամկոչ պիտի ըլլաս տուներ զարնելու, և ասդին անդին պիտի գեղերիս, յիմար կուսանաց պէս. հաւատքը պիտի փնտռես և պիտի ըսես. անա շապտերս շիջանի եւ տուժ ի յիւղոյդ ձերմե, բայց դռնիակ պիտի գտնես, եթէ կանուխէն չպատրաստես հաւատքիդ լուսավառ կանթեղը, եթէ անոր լուսարար իւղովը չկազմես չվառես քու հոգեւոր լապտերդ, իմաստուն կոյսերուն պէս: Գիտցիր որ անոր լոյսը անշիջանելի է և իւղը անսպառելի, թէ այս և թէ գալու աշխարհի մէջ. ուրախ եմ որ կոյրին վիճակէն վեր ելար ազատեցար, խուլին վիճակին մօտեցար, և տակաւին կատարեալ մարդկութիւնէն քիչ մը հեռու կը գտնուիս, Տէրտէր եղար խելքիդ, և բահանայ չեղար հաւատքիդ:

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, դուն բանին համը հոտը կը փախցինես. Տէրտէր եղայ չեղայ խելքիս, Քահանայ ալ կուղես ընել հաւատքիդ, որ ասկէ ետե ոչ թէ իմ այլ քու ուզածիդ պէս զլուխս փշես փչես ուռեցընես հաւատքիդ երկայն բարակ հիւսուածքով: Թող տուր զիս եղբայր, ոչ հաւատք կուզեմ ոչ հաւատացեալ ըլլալ. շատ աղէկ գիտեմ հաւատքդ, շատ լայն ու աղէկ ճամբայ կը բանայի, ականջ ունենալուս պէս, որ եթէ խելքս մէկուն դէմ կենայ միւսը դատախազ կը լլայ, և անոր լեղուն կարճ պի-

տի դայ, գործերը երեսի վրայ կմնան, ինչու հաւմար մէկ գլխոյն մէկ աչք հերթիք չըլլայ, և մէկ մարմնոյն մէկ գլուխ. երկու տէրանց ծառայելը ցաւքաշել ըսել է. մէկուն մեծարանքը միւսին անարդանք կը պատճառէ, հաւատքիդ շղթայակապ հետեւորդն ըլլալը վերջ չունի, բայց խելքիս լուծը քաղցր է և բեռը թեթեւ:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Պարոն սիրելիս, ինչու այդչափ արագ կը փախչիս հաւատքիս երեսէն, ինչու վեր ի վար կը զարնես գլուխոյ քարերուն: Մեղրին քաղցր ճաշակը չառնող մը մեղուներուն խայթոցին դառնութիւնը կը հետեւցնէ. հաց ջամող բերանը հաց ծամող բերաններէն աղին լեղին կիմանայ. կոյլը մը ուրիշին աչքովը սեւն ու ճերմակը կը զանազանէ: Եթէ դուն հաւատքին քաղցրութեան բարութեան ճաշակը առած ըլլայիր տարակոյս չկար, որ խելքդայս անգամ աքսոր կը զրկէիր և քու տանդ վերի կողմը հաւատքը կը բազմեցընէիր: Դուն անոր անունը հեռուէն լսած ես, ոչ զինքը և ոչ անոր գործերը տեսած: Խուլ ականջ մը եղանակին ներդաշնակ քաղցր ճայները ինչպէ՞ս կրնար լսել, և կոյլը մը գեղեցիկ տեսարանի մը վայելուչ հանդէսը ինչպէ՞ս կրնար ըմբունել. գիտես որ մարդոյս կատարելութիւնը կը պահանջէ նախ հաւատք և անոր վերաբերեալ գիտութիւններ. նա մարդոյս հոգին կը սնուցանէ երկնային հացով և ջուրով, նա մարդկային հոգին կենդանի պահող երկնապարգև չնորհքըն է, նա հոգեւոր կեանքը վերապահող կատա-

բելագործող զօրութիւնն է, նա չմերժեր խելքը և անոր խորհուրդը և անոր զանազան գիտութիւնները և յառաջդիմութիւնները, ինչպէս ականջը չմերժեր աչքը, և ոչ նա ականջը: Ինչպէս մենք ունինք տեսնելու աչք, լսելու համար ականջ: Քաղաքական աշխարհին մէջ, մեր անձին բնական և բարյական կենաց համար միշտ պէտք ունինք խելքին առաջնորդութեան. ահա զայս պարտէ առնել և զայն չթողով: Այս առաջին և վերջին դասը քեզի համար, լրումն օրինաց և կատարումն մարդարէից ըլլայ: Աչքին չտեսած վերև եղածները չէր կրնար հոս տեսնել և իմանալ եթէ ականջին լրասողութիւնը չժամանէր օգնելու. ասոր պէս խելքը չպահի կրնար իր վերև եղածները քննել և իմանալ. հազար տարիններով ապրիր, ջաղացքին քարին պէս դառնալով, գարձեալ ինք զինքդ հոն պիտի գտնես, եթէ հաւատքը ի վերուստ չփութար չհամնէր օգնութեան և յոյս չտար ու չառաջնորդէր: Մարդուս կատարելութիւնը տեսնելով չէ բնաւ, այլ լսելով. շատ ու շատ են լսելով սորված դասերնիս, այնպէս ալ հաւատքով սորվելիքնիս. պիտի շեշտեմ դարձեալ զայս պարտէ առնել և զայն չթողով, և դուն ալ միշտ ամէն օրուան դասիդ համարը պահէ:

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, ինծ համար թող կոյլ տգէտ չըլլամ, խուլ կըլլամ, ինչ կըլլամ երջանկութիւն է, խելքով իմաստուն, գիտնական թող ըլլամ, հաւատացեալ թող չըլլամ, ինծ համար ամօթ չեմ սեպեր, ես չեմ կրնար խելքիս պարդ դասերը ձգել, որ ինծ

համար թէ սորվիլ և թէ սորվեցնելը շատ դիւրինէ, անոր փորձերը գործերը յայտնի և ծանօթ են. աչքովս կը տեսնեմ, ձեռքովս կը շօշափեմ, խելքովս կը չափեմ. բայց այդ քու հաւատքիդ աներեւոյթ դասերը խելքէս մտքէս վեր, ոչ աչքը կը տեսնէ ոչ ձեռքը կը շօշափէ, ոչ փորձի ներքեկուգան, ոչ ինքզինքս կարող եմ և ոչ ուրիշները համոզել, լաւ գիտեմ որ եթէ երբէք հաւատքը ընդունիմ և ներս առնեմ, անմիջապէս խելքս ինքնին մնաք բարով կըսէ ու աքսոր կերթայ անվերադարձ: Ինչ պէտք ունիմ տեսնելու համար ականջի, որ հաւատքին ալ խելքիս գործերուն մէջ պէտք պիտի ունենամ, որովհետև անոր գործը խելքիս հակառակորդն է, գիտեմ և միմիանց միշտ թշնամի. Եթէ աշխարհիս բոլոր խուլերը անհաւատները գըժոխք գնացին, ես ալ անոնց պատուանդանը կը նստիմ, չեմ կրնար քաշել, հիմակուանէ, գիշեր ցորէկ այս երկուքին յարուցած, կոիւները բոլորովին հանգստութիւնս քունս կը կորսնցնեմ, ես կենդանուոյն դժոխք կը դառնամ անոնց խառն խուռն ձայները հանդարաւեցնելու և դատաստան առնելու չափ:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Պարոն, Պարոն, այդպէս ծուռ ու մուռ մի տըրամբաներ, խելքը հաւատքին, և նա խելքին հետ շատ սիրով և խաղաղութեամբ կապրին, և միշտ ներդաշնակ ու միաբան են, եթէ դուն ամեն մէկ կուն գործը և պաշտօնը լաւ կարգադրութեան մէջ պահես, և իրարու չխառնես, և եթէ ոչ հաւատ-

քին գործը խելքին առջև հանես, և ոչ անոր գործը հաւատքին տաս: Լաւ եւս ըսեմ, տեսնելու համար ոչ ականջդ գործածես, և ոչ լսելու համար աչքդ, և այսպէս գործադրութեամբ, խաղաղութիւն ամենեցուն և հանգիստ երիար կենցաղավարութիւն և միանգամայն կենդանուոյն դրախտ կը փոխադրուիս և ոչ թէ դժոխք, եթէ գլխոյդ մէջ խելքդ պահես և սրտիդ մէջ հաւատքդ...

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, բերանս բանալ տուիր և դարձեալ ցաւերս կը նորոգես, ես որ հաւատքին անոււնէն անգամ փախչող մէկն եմ: Ուր որ կը տեսնեմ հաւատքը խելքիս մահը կը կարծեմ տեմնել, անոր անունը մէկ է, բայց անոր գործերը դասերը անթիւ, հազար ու մէկ տեղերէ գլուխներ ցոյց կուտայ. մէկ վայրկեանին մէջ հարաւ հիւսիս արեւելք արեւմուտք կը դառնայ: Մարդոյս ունեցած չունեցած խելքը գլխէն կը հանէ կը ցնդեցնէ: Շատ զարմանալին այն է որ երբ կը նայիս յանկարծ հովի պէս կուգայ, մէկուն երկուքին դրան կը զարնէ, կ'ենես, կը բանաս, կը փնտուս հոս հոն, ոչ կուզայ և ոչ կերեւնայ, ոչ ուսկից գալը և ոչ ուր գնալը կը գիտցուի. փորձել կուզես չփորձուիր, բռնել կուզեն՝ կը փախչի, տեսնել կուզես՝ աներեւոյթ կըլլայ, շօշափել կուզես՝ երկինք կը համբառնայ, խելքով խորհրդով իմանալ կուզեն՝ նա ծանօթ ամպերուն թեւերուն տակ կը ծածկուի, ոչ կը մօտենայ և ոչ խելքին բարեւ կուտայ կառնէ: Պարզը ըսեմ քեզի, գիտնականաց խելքին չն պառ-

կիր և ոչ պատիւ կը բերեն այդպէս անունը կայ ինը չկայ դասերը, անոր համար սորվելու կարօտը չունիմ, օդին մէջ տուներ պալատներ, շէնքեր չինելու փորձը չեմ ըներ, կամ տգէսներուն աչքերը գոցերով կոյր մոյր ընդունակս է ընդունակս է ըսել. ուրիշ բան մըն ալ կայ ըսեմ, հաւատք ըսուած բանը, տար կոյրերուն ծախէ և տգէտներուն գլուխը փէտ, իրաւ որ անոնց քով շատ առաւել փառք պարծանք ունի, անոնց սրտին միսիթարութիւնն է, անոնց գիշերուան ճրագը և ցորեկուան արեւը, մահուան ճամբուն մէջ լոյսը և առաջնորդը. հանդերձնեալ աշխարհին կենաց փրկութեան յոյսը, մանաւանդ գիտնականաց դէմ իրենց վիճաբանութեանց յաղթող վահանը, զէնքը, սուսերը: Իրաւ, գիտութիւն ինելք չգտնուած տեղերուն կը նայիս հաւատքը ելած է խել մը բերդեր բուրդեր շիներ է. ուզածին պէս առեր ծախեր է, և թեւերը հարաւ հիւսիս տարածեր, ձիւղերը արեւելք արեւմուտք. երկինքէն երկիրս կը հրաշագործէ. լաւ գիտցիր, լա՛ւ, հաւատքին այդշափի ժողովուրդ համոզելը, շահելը ճամբայ գտած է այն օրէն, երբ խելքը նոր ծնած երեխայ մանուկ էր, և տակաւին օրօրոցին մէջ օրօրներով կը քնանար և աշխարհիս երեսը տգիտութիւնը կուրութիւնը իրենց թագաւորութիւնը ունէին, հաւատքին բազմած գահին վրայ: Ահա կը տեսնես ժամանակը ինչ միծ փոփոխութիւններ կընէ: Ներկայիս մէջ խելքը, գիտութիւնը արթնցած վեր առած են իրենց գլուխը և հսկայ քայլերով կը յառաջանան ամեն ուրեք, խելքը աչքը բաց չորս կողմը կը դիտէ հաւատքին գործած աներեւոյթ

հրաշքները, խելքը երեւելի հրաշքներով կը գործէ, կը քալէ. այսօր քաղաքակրթեալ աշխարհին մէջ խելքին յառաջ բերած գիտութիւնները մէկ մէկ հրաշքներ եղած են և կըլլան տակաւին: Բարեկամ, գիտցիր թէ խելքը այն աստիճան կը ջանայ կը ճգնի որ ժամ յառաջ դուրս հանէ հաւատքին հինաւուրց խաղերը, և անոր թագաւորութեան աթոռը վերի վայր կործանէ, որպէս զի ան երթայ աներեւոյթ աշխարհքներուն մէջ, հոն փնտոէ իր փառաց և փառաւորութեան գահը, և զայն հոն հաստատէ յաւիտեանս յաւիտենից: Աւելի լաւ է ըսել թէ այս աշխարհս խելքին և գիտութեան միծ թէտրօն է և մարդոց համար միակ տեսարանը. մարդիկ մէկ մէկ դերասան, ամէն մէկը խաղեր ունին կատարելու, յաղթելու և յաղթուելու մրցանակը առնելու, այս ամենքը խելքին իմաստութեանը վերաբերեալ գործերն են, և ոչ թէ հաւատքին:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Ա.փսոս քեզ, Պրն, եթէ այդ խելքովդ զատիկ ընես, կարմիր հաւկիթը շատ ուշ պիտի տեսնես: Խելքը արթնցեր հաւատքը մեռած կը կարծես: Ոչ, ոչ, Պրն. անոնց առերեւոյթ պատերազմը հինաւուրց է: Առաջին անգամ դրախտին մէջ բարւոյ և չարի ծառին գլխոյն վրայ փրթաւ այս կոհւն ու ծեծը: Աղամին վիճակը վերի վար դարձնող, կործանողը խելքին և հաւատքին կոհւները եղան, և մինչեւ աշխարհին վերջն ալ պիտի շարունակուին և չպիտի դադրին երբէք: Դիտես, երբ Աստուած ստեղծեց մարդը, ուզեց ոչ թէ մինակ հաւատով անմահ

վիճակի մէջպահել, այլ մարմնով ալ. Աղամին հոգւոյն անմահ վիճակը հոգեւոր բնութիւնը բնական էր, և Աղամ չէր տարակուսեր այնչափ, բայց մարմնոյն անմահ վիճակը մարմնոյն բնութեան կը հակառակէր. Աստուած զայն հաւատքէն կախեալ պահեց. զի գիտէր, հողեղէն մարդը կը խորհէր թէ, զանգուածը ուշ կամ կանուխ հող պիտի դառնայ բնականապէս, անոր համար Աստուած Աղամայ խելքին այս խորհուրդը փոխելու և հաւատքը անոր սորվեցնելու մտօք մարդկային բնութեան օրինաց համաձայն զգալի օրինակ մը և գործնական դաս մը կ'աւանդէ կը պատրաստէ նորաստեղծ աշակերտին առաջ Եղեմայ վարժարանին մէջ, քանի որ նամանաւանդ և հոգեւոր վիճակի մէջ կը գտնուէր և չէր կրնար հոգեւորը առանց մարմնաւորի ըմբռնել և սորվիլ: Ուստի խելքին և հաւատքին մէջտեղը այս փորձանքը կը դնէ, զիտուրիւն բարւոյ և չարի ծառին պտուղը, և անոր ծայրէն կը կախէ, հաւատքի ոստին կը կապէ Աղամին մահը և կեանքը. Այս տարօրինակ հաւատոյ դասաւանդութիւնը, այս առաջին քերականը շատ դժուարին կուգար նորաստեղծ աշակերտին սորվելու համար: Աղամին խելքին առջև ծածկեալ գիտութիւն մը, վարագուրեալ խորհուրդ մը, թագուն հանելուկ մը կար. պտուղը մէկ. բնութիւնը երկու, բարի և չարի նորաստեղծ մարդուն խելքը իմաստութիւնը այնչափ մեծ էր և բարձր. նա մինչև բոլոր կենդանեաց և բնութեան վրայ կ'իշխէ կը թագաւորէ և զանոնք յականէ յանուանէ կը կոչէ. բայց երբ կը դառնար նա արգելեալ ծառյն վրայ, կը տկարանար և իրեն խելքը խորհուր-

դը կը դադրէր զայն մխիթարելէ, ինչ որ կը ճանչնայ կըզգայ և կուսումնասիրէ. բայց ի վերուստ ներշնչող հաւատքը ընդհակառակը կը խօսէր: Աղամ խելքովը կը տեսնէ բարին գեղեցիկը. հեռուէն ձայն մը կը լսէր որ կըսէր, չար է կենաց եւ մահու խնդիր է. նա կըզգուշանայ, կը խորհի կը խօսի ինքն իրեն: Մահը, կեանքը այն նիւթական պտուղը ուտելուն և չուտելուն վրայ կը հաստատէ. փոխանակ նիւթապաշտ ըլլալու Ասաւուածապաշտ կուզէ ըլլալ, բայց Աղամին ականջին մօտ ձայն մը չէրդադրեր խօսելէն, խրատելէն, որ խելքին առաջնորդող հաւատք կուտար գաղտուկէն. թէ յորուն աւուր ուտիցես ի նևանե, մահու մեռանիցիս: Ահա Աղամ կը տեսնէ աչօք, կը շօշափէ ձեռօք, կը չափէ կը ձեւէ խելքով և չգտներ դրսէն բարին և չարը որոշելու նշան մը, յատկութիւն մը, կամ հրամայեալ ուրիշ ուտելիք պտուղներէն տարբերութիւն մը. կը տեսնէ որ բնութեամբ գոյութիւնը միեւնոյն, աւելի քաղցր ճաշակելու մէջ, գեղեցիկ տեսնելու մէջ: Աղամին խելքը կը համոզէ կը տրամաբանէ, լամձին դէմ բողոք կը վերցնէ, բողոքական կըլլայ, հաւատացեալ ըլլալէ կը փախչի, խորհելով թէ նիւթական պտուղ մը ինչպէս կարող է մեծամեծ հետեւութիւններ դուրս բերել, Աստուած ային նորակերտ ձեռագործին նորանոր կապերը քակել, հոգին մարմինէն զատել. Աստուծաստեղծ էակ մը ոչնչացնել յաւիտեանս: Այս խորհրդածութենէն ետք երբ Աղամ կը մօտենայ և փորձել կուզէ, դարձեալ կուզայ նոյն ձայնը և կը յորդորէ, մի մերձենար, մի ճաշակեր, մի հուպ լինիր. Աստուածային վը-

ճիռը և կեանքիդ ճակատագիրը միանդամայն կարգիէ կը յանդիմանէ, թէ հաւատալը արդարութիւն է, փորձելը յանդզնութիւն է:

Ահա ազատ ստեղծուած էակ մը, որ ազատ չէ. մէկ կողմէն խելքը, միւս կողմէն հաւատքը կը բըռնադատեն, ունեցած ալատութիւնը գերեվար վիճակի մէջ կը տարուբերի Աստուծմէ կարգեալ խելքին առաջնորդ լուսարարը ճրագ ի ձեռին կը լուսաբանէ Աղամայ և կը սանձահարէ անոր խորհուրդը թէ կրնան խաբուիլ և խաբել զքեզ քու աչքերդ քու խելքդ. լաւ գիտցիր դու Աղամ, պտուղին ներգործող զօրութիւնը անոր բնութեան հետեւած գործը չէ, հապա անոր բնութեան հեղինակին կարողութիւնը. զի ամնայն ինչ յոչընչե յինչ դարձնող արարիչը կարող է և ըստ այնմ դարձնել որպէս և կամի. ինչ որ կը լսես ձայնով այնպէս է. և ինչ որ կը տեսնես աչքով այնպէս չէ. նա՝ Արարիչը հուրը ջուր և ջուրը հուր կարող է առնել, մի՛ յանդզնիր փորձել. փորձելը անհաւատութեան ծընունդ է իսկ հաւատալը արդարութեան. փորձելուն հետեւութիւնը լսուած կամ ըսուած բանի մը խաբուելը կամ խաբելը գիտնալն է. մի՛ գուցէ ըսողը խաբած ըլլայ լսողը, կամ թէ խաբուած ըլլայ լսողէն նա ևս գիտցիր, Աղամ, փորձելը ըսողը խօսողը փորձել ըսել է ոչ թէ ըսուածը կամ խօսուածը, վերջապէս Աղամ անփորձ անուս աշակերտ, անհնազանդ որդի կուռասէր խելքին և խորհրդոյն կը հետեւէր. կը մերժէր լսածները, աւելի բողոքականութեան մէջ ապրիլ մեռնիլ կը սիրէր քան թէ հաւատքի մէջ և յաւիտեան անմահ մնալ:

Եթէ Աղամին առջև այս տարօրինակ ձայներէն հաւատոյ կրթութեան դասը ըլլար, հաւատքին գործը և գործողութիւնը չպիտի կրնար սորվել ինչ տեսակ ըլլար, և ոչ պիտի կրնար գիտնալ ըմբռնել իր վիճակին անմահութիւնը: Արդէն ըսինք թէ գիտէր, Աղամ հողէ շնուռած կաւեղէն տան մը ուշ կամ կանուխ փլչելը, թէ մարդը ուրիշ խորհրդոյ մը տէր ալ պիտի ըլլար, թէ Աստուծմէ հողեղէն բընութեան և նիւթին վրայ կարող չէ թագաւորել և յայլ ինչ փոխել, կամ թէ այս աշխարհը ուրիշ Աստուծոյ մը արարած ըլլայ, և անոր իշխանութեան ներքև առանձին վերապահուած: Ահա այսպիսի կասկածանաց և տարակուսանաց ողին մարդոյն խելքէն վերցնելու և հաւատքի ներքւ վերապահելու համար, ուզեց խելքին առջև օրինակ դնել այս արգիլեալ ծառոյն պտուղը, թէ ինչպէս այս պըտուղին տեսակը ուրիշ պտուղներուն տեսակէն բընութեամբ տարբերութիւն չունի, և համով, հոտով, տեսքով, գոյնով միեւնոյնն է, ասոր պէս ալ քու այդ հողեղէն բնութեանդ տեսակը, բոլոր հողեղէն արարածներուն բնութեան տեսակէն տարբեր չէ: Աղամի մարմնոյն բնութեան անմահութիւնը ոչ թէ բնութեան հետեւութեանէն կախեալ կայ, հապա հաւատքէդ և մի հետաքրքիր ըլլար խելքովդ թէ պտուղը իրեն բնութեամբը և անկից ուտելովդ կը գործէ հապա ըստ իմում բանիս կը գործէ, ինչպէս ասացի եւ եղեն, հրամայեցի եւ հաստեցան: Ահա այս ծառոյն պտուղը քեզի օրինակ: Եթէ կը հաւատաս, քու այդ հողեղէն բնութիւնդ հոգեղէնի հըրեղէնի կրնամ վերափոխել. ուրեմն անհաւատ և

բողոքական մի՛ ըլլար այդ նիւթական խնդրոյն վերաբերմամբ։ Ահա վիճակիդ անմահութիւնը. և բընական մահուընէ ազատ մնալդ ծառոյն պատուղը այնպէս հաւատալէդ, և այս մասին քու խելքդ խորհուրդդ եսական ոգւով մեռնելէն կախեալ կայ. վերջապէս այնչափ մնաց Աղամ դրախտին մէջ, որչափ իր հաւատքով ապրեցաւ և խելքով՝ մեռած և երբ դարձաւ խելքին խորհրդոյն և գիտակցութեան, մեռաւ հաւատքով և անմիջապէս վիճակի փոփոխուն և անկումը տեսաւ. աչքերը բացուեցան, մերկութիւնը դուրս ելաւ, և զառիվայր գլորեցաւ մինչև մահուան դուռը հասաւ, ըստ այնմ թէ հոդ էիր ի հոդ դարձիս. ըստ Պօղոսի բարոզութեան ի միոց մեղի աշխարհ մտին եւ ի մեղաց անտի մահ. Աղամը խելքին ձամբուն մէջ գտաւ մահը։

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, այս երկայն ալէլուեան ո՛ւրտեղ գըտար, ո՛ւր գրուած է և ո՛ւր կարդացիր—ո՞ւր սորվեցար Աղամին ինչպէս ըլլալը չըլլալը. դուն ո՞ւր Աղամը ուր իրաւ որ պէտք էր դուն հոն եղած ըլլայիր այն ատեն, և Աղամին չթողուիր որ ծառոյն նախապաշարեալ պառուղը ուտէր, և մեռնէր, և մեզ ալ հետը մեռցնէր, այսչափ հազար տարի առաջ եղած չեղած գործով մը։ Ինչպէ՞ս զիտցեր ես որ մանրամասնօրէն կը խօսիս. խօսքիդ նայելով դուն հոն ներկայ գտնուած ես և խորհրդակից եղած անոր. քիչ մնացեր է որ երկինքին և երկրին հիմերը, սիւները ինչպէս շնուիլը, ինչպէս ձգուին ալ պատմես. շատ անգամ լսած եմ, խօսքերուն մէջ

թէ երբ աղը մատաղը կը պակսի, մարդիկ նեղը կը մնան, և շուտ մը Աղամին քով կը վազեն, անոր օձիքէն կը բռնեն, անոր վիզէն կը կախուին։ Խորհէ, թէ եթէ ջատագովածդ հաւատքը այդ չափ սիրելի և կարեւոր բան մը եղած ըլլար, Աղամ այն ատեն խելքին հետ չէր փոխեր, չէր առներ, չէր ծախեր, ի բերանոյ քումմէ դատեցից գքեզ։ Եւ կը տեսնե՞ս. որ առաջին մարդն է, որ դէպի խելքը կը միտի, մարդկային կեանքին աղբիւրին գլուխը կանգնած, ուր հաւատքը յաղթուած է խելքին ուժեղութիւնէն և անկէ ետև աշխարհիս երեսը աւելի խելքը բան թէ հաւատքը կը թագաւորէ այսօր, խեղճ ողորմելի, ջուրը տարած ջաղացքին չախչախը կը փնտռես, փած փլիկած աւերակներուն սիւն դառնալ կուզես։

ԿՐԱԿՈՒԲՈՅ

Սիրելի Պրն. մարդկային բնութեանն ինչ ըլլալ չըլլալը առաջին Աղամէն կըսկսի, բայց երկորդ Աղամսվ այսինքն Քրիստոսով կը կատարելագործուի։ Առանց երկորդին մեր կեանքերը անդունդի մը եղերքէն կախուած պիտի մնային, անիծուած ու իրենց արմատէն փրցուած։ Առաջին Աղամին անհաւատութիւնը մահ կուտար, երկորդ Աղամին հաւատքը յարութիւն կը բերէր։ Եւ մենք առանց այդ հաւատքին պիտի չկրնայինք գիտնալ նոյն իսկ ոչ մեր ծագումին ինչութիւնը, և ոչ ալ մեր վախճանին որպիսութեւնը։

Աղամ ոչ միայն իր վիճակին կորստեան պատ-

ճառ եղաւ, այլ իր բոլոր սերնդեան և ընդհանուր մարդկութեան, անկէ ետև խելքը բարձի թողի ըրաւ հաւատքին սանձը և իր կենաց անսխալ առաջնորդը ձգեց տարաւ մարդկութիւնը անսաստուածութեան տարտարոսը և թաղեց կորատեան գերեզմանը, բացի սակաւաթիւ անձանց, որոնց սրտին մէջ հաւատքը իւր անազօտ լոյսը վառ կը պահէր զոհին կրակին պէս. ժամանակ առ ժամանակ կը շողար վառուած մորենիի պէս և կը միջիթարէր զանոնք: Միսիայի գալուստին խորհուրդը զանազան եղանակներով. երբեմն տեսիլքներով երբեմն երազնեներով հաւատացեալները կը զօրացընէր, երբեմն գուշակութեամբ մարգարէներուն բերնով կը ծանուցանէր, ըստ այնմ թէ պատրոյցն առկայծեալ մի շիշուացէ, բայց խելքը այս միջոցին այնչափ մոլորեցաւ և անոր հետեւողները խողեր և նա ինքն ալ խողարածող եղաւ և անառակ որդին դարձաւ, ոմանք քարի հետ չնացան, ոմանք փայտի հետ պառկեցան, մինչև անգամ զանոնք զԱստաւած առնելով պաշտեցին: Դաւիթը իրեն սուր աչքովը կը տեսնար մարդկային վերջին ծայր մոլորութիւնը և կողքար, ըսելով Աւելենեինան խոտորեցան իմիասին եւ անպիտանացան. ոչ ո՛f և որ առնէ զաղցրուրիւն եւ ցէ ո՛f մինչեւ իմի: Հայեցա Տէր ի վերուս յամենայն որդիս մարդկան. տէսանել թէ իցէ ո՛f իմաստուն, որ խնդրեսցէ զԱստուած: Ահա խելքին ինքնորինութեանը, կամ լաւէ ըսել ինքնանօրինութեանը՝ մարդկային գլխոյն բերած չարիքները հազարումէկ հարուածներով: Ահա այս պահուն էր, որ հաւատքը երկինքն նայող Տիրոջը աչքերուն պէս նայեցաւ,

երբ մարդկութիւնը վերապահող կենսական տարրը բոլորովին մեռած էր, մարդիկ կինդանի մեռելներ և իրենց մարմինը իրենց գերեզման գարձած էր: Հաւատքին փոխանակ, մարդոց սրտերուն մէջ կարծել կարելիներ և անհաւատութիւնը բոյն դրած էին, և որ մարդիկ իրարմէ այնպէս բաժնած, այնպէս քակած քանդած էին որ մէկը՝ լաւը, միւսը՝ չարը, մէկը՝ հարաւ, միւսը՝ հիւսիս ցրուեր էին, իրրե անհովիւ ոչխար: Հաւատքը այլեւս անհամբեր, երկրորդ անգամ աշխարհը այցելութեան կուգայ, խելքին առաջնորդ մարդերը վերանորոգելու, վերստեղծելու համար: Առաջին անգամ Մոլսէս հաւատացեալ կը գտնէ և անոր ձեռքը գործակից կառնէ, և հրաշքներ կը գործէ, երբ կուտասէր խելքը տեսաւ այս հինաւուրց իր ոխերիմ անհաշտ թշնամին, անմիջապէս բանակ կը լարէ, քաջամարտիկ զօրապետներ կը կազմէ, ժամկչ կըլլայ, զանգակ կը զարնէ, մողերը մողպետները վհուկները խարդախները կը ժողվէ, թիւ թիկունք կը շարէ զանոնք հաւատքին դէմ պատերազմելու կուռելու համար... Վերջապէս կեղծ խելքը, Մովախեան գարոյն մէջ կը յաղթուի հաւատքին ճշմարիտ հըրաշքէն, և թէ թիկունք մողերովը կը խայտառակուի: Թողունք այլեւայլ ժամանակներու մէջ գործուած հրաշքները, զանք Քրիստոսի տարւոյն հըրաշագործող հեղինակին և անոր մօտենանք: Խելքը մոցած ըլլալով Մովախափ տարւոյն մէջ յաղթուելը, այս անգամ գարձեալ կը սկըսի նա մարմնոյն բոլոր անդամներով՝ իրեն պաշտպան արբանեակներով և հաւատքին դատախազներովը պատերազմի

ասպարէզ կը բանայ, նախ կոյրերը կաղերը բանակին զօրագլուխ կը հանդիսացնէ, և թշնամոյն կրկին ու կրկին փորձերը առնելու խորհրդով կը պառազինէ: Երբ կը տեսնէր կոյրը, որ աչքը բաց կը դառնար և խուլը ականջը բաց, խելքը այս անդամ կոյր աչքին տեսած հրաշքը, խուլ եղող ականջներուն մերժել կուտար և այսպէս աչքը, հաւատացեալ ականջը բողոքական կը թողուր և երբ ականջը լսած հրաշքովը հաւատացեալ կը լլար, աչքը կոյրը բողոքական կը թողուր, վերջապէս խելքը տեսաւ չըլլար այսպէս, մարմնոյն մէկ անդամը հաւատացեալ, մէկը բողոքական, և երբ մէկիկ մէկիկ պատերազմելու կը զրկէ, յաղթուած կը վերագանան, խելքը կը խորհի նոր գիւտ մը հնարել, նոր ճամբայ մը ձեռք առնել ինչպէս դըրախտին մէջ, մարմնոյն բոլոր անդամները մէկ անդամ գոգոնց արգիլեալ ծառոյն վրայ, աչքը տեսնելուն մէջ, ականջը լսելուն մէջ, ձեռքը շօշափելու մէջ. բերանը ճոշակելու, ի մի բան բոլորը բողոքական դարցոյց և հաւատացեալ չթողուց: Ահա այսպէս ալ բոլոր անդամներով ինոյն նպատակ կը յանդէնի պատերազմել հաւատքին դէմն և կը մեռնի իսկ և իսկ կը թագուի գերիզմանին մէջ, որպէս զի փորձ առնէ թէ հաւատքը այսպէս ալ կարող պիտի ըլլայ մինչև բնութեան վրայ ալ իշխելու և մահուան վրայ ալ թագաւորելու իր հրաշքովը թէ ոչ: Ահա, երբ կը լսէ նա Ղազարոսի չորեգօրեայ յարութիւնը և այլ բազում մեռելոց վերակենդանութիւնը... Երբ կը տեսնէ հաւատքին ամենակարող զօրութեանը յաղթանակը, որ անոր

ձեռքը մեռելները զօրեղ բազուկներով գերեզմաններէն զուրս կը քաշէ, և կը կենդանացընէ, և բարձր ձայնով կը պարծի, ո՞ւր և մահ յալրութիւն իոյ, ո՞ւր և դժոխ խայրոց իոյ ըսկելով քարոզ կը կարդայ իլուր աշխարհի, ահա կը տեսնէ խելքը այսպէս որ բոլոր սպառազինութիւնները խորակուեցան փշրուեցան հաւատքին ոտքերուն ներքե, և իրեն գլորած խոշոր քարերը մանրեցան փշրուեցան ոտնակոխուեցան, և երկնային կրակուրոց բնութեան առջև իրբե մու հալեցան, և ահա, իրբե երկնային հրեշտակ ի ձայն բարձր կը կոչէ. Քաջակերացարուի զի ես յաղթեցի աշխարհի: Ահա հաւատքը դրսէն առած այս յաղթանակին դրուց իր աջ ձեռքը կը մանէ բնութեան ներքին կողմը. ծածկեալ վարագոյրը կը բանայ, այն տեղն ալ, խելքին չինած և չինելիք բերդերը բուրբերը Եգիպտոսի պարիսպէն վերէն վար գըլտորւող կործանուող կուռքերուն պէս գետին կը թափէ կը թաւալէ, այնպէս որ այլևս չէին կարող հաւատքին ուղղին զօրութեան դէմ ախոյեան կանդնիլ կոռւելու, պատերազմելու: Ահա խելքը կը տեսնէ յուսակուր, թէ պատերազմի բուլոր փորձերը չդիմացան, ներքին և արտաքին կարողութիւննին տկարացան, այլեւս ճար ու ճարակ հատան ըստ ամենայնի, դասալիք եղած և յաղթուած: Ահա կուգայ նա կոր ի զուրս, ափ ի բերան, սիրտ ի խոնարհ, հեղ ի հոգի, կը զիջանի կը խոնարհ իր ամբարտաւան աթոռէն և անառակ որդոյն պէս առատ հաւատքով իրեն առաջնորդողին առջև մեղայ կը գոյն, կը խոստովանի, և ի բոլո-

քականութենէ ի հաւատս կը վերադառնայ, ի մեռելութենէ ի կենդանութիւն, յազատութենէ ի հնազանդութիւն, ըստ Պօղոսի Առաքելոյն բանի թէ. գերեսի զմիս մեր ի հնազանդութիւն Քսի եւ հաւատոյ նորին: Անկէ ետե հաւատքը խելքին առաջնորդ, և խելքը անոր աշակերտ, ի սկզբանէ յԱստուծոյ հաստատեալ ուխտը և միաբանութիւնը կը վերակարդացուի: Ճիշդ աչս ունի և ոչ տեսանէ, ականջս ունի և ոչ լոէ, ձեռս ունի և ոչ շօշափէ, ի մի բան, իբրև բարոյապէս մեռեալ մարմին մը կամ պատկեր մը ըլլայ, և ոչ իբաւունք ունենայ այսուհետեւ հաւատքին բերած ծրարները քակելու, պըրպտելու տեսնելու և ոչ ինչպէս վերցնելու գըտնելու գաղտնըքը և ոչ ինչպէս առնելու տալու փորձերը գիտնալու, խելքին համար ծածկեալ խորհուրդներ, ծածկեալ գիտութիւններ, վարագուրեալ սրբութիւն սրբութեանց խորան ըլլայ. լաւ և ըսեմ ճիշդ կոյրին սեւն ու ճերմակն ընդունելուն պէս, տգէտին տգիտութեամբը ընդունելուն պէս միայն լսելով ոչ թէ տեսնելով. Կոյրին աչքէն սեւին ճերմակին տեսակին գաղափարը ինչպէս պահուած է յաւիտեանս յաւիտենից, ասոր պէս ալ հաւատքին գործերը գործողութիւնները տեսակները խելքին վերահասութենէն յաւիտեանս պահուած կը մնան: Ուրեմն չմոռնաք գասերնիդ, զայս պարտէ առնել, և զայն չթողուլ միշտ:

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, այլեւս բանը պարզ հասկցուեցաւ, որ օր առաջ խելքերնիս ի վաճառ հանենք, այլեւս տուն չբերենք ջուրն ի վեր տանը ու ջուրն ի վեր փնտութիւնք. միայն այս սնամէջ հաւատքը պոնենք ու ալ ինչու հերիք չըլլայ, նա իբրև երկնային մանանցով և հրեշտակաց հացով կը կերակըրէ զիս. մինչև ցարդ աստուծաբաններէն չլսածներս կը լսեմ, կարծես թէ Աստուծոյ մօտէն նոր աշխարհ գալողներէն մէկն ես, Աստուծախօս Մովսէս մարդարէին չըսած ու չգրածն ալ կը մեկնես, կը սբրագրես և պակաս թողուցածները կը լեցնես և նոր աստուծաբաննի մը կամ նոր հոգեբանութեան մը հաւատաբանութիւնը կը շինես: Բարեկամ, ես հիմակուան հաւատքներէն, հաւատացեալներէն բան մը հասկցած չեմ. ինծի համար շատ տարակուտելի կասկածելի է. չեմ գիտեր գուն երկինքէն և սուրբերէն շատ վեր դասեցիր շինածդ վարդապետութիւնը, որ խելքիս լեզուիս բերանիս ալ կապ ու կապանք դարցաւ և թողուց զիս բոլորովին անպատասխանի, առայժմ մնացի հաւատքին կային ու չկային մէջտեղը:

ԿՐԱԿՈՒԻԲՈՑ

Պարոն, մարդոյն բնութեանը կատարելութեան մը կարօտ ըլլալը քիչ թէ շատ սորվեցար, ոչ թէ խելքով միայն և ոչ ալ հաւատքով, այլ երկունքով ի միասին, թէ ինչպէս են հոգին և մարմինը, և որով միայն կը կատարելագործի մարդ արարածը:

Իւրաքանչիւր մաս իր կարօտութիւնը ունի, զոր օրինակ, աչքը իր տեսութիւնը, ականջը՝ իր լրապութիւնը, կատարեալ խելքին առ հաւատքը ունեցած առաջին գործը և պարտաւորութիւնը այնպէս է։ Անապատին մէջ քարոզող Յովհաննէս կը սէր Տիրոջը ձաւերան պատրաստ ըրեմ, մարդկային սրտին չար խորհութիւնները, չար գործերը և չար գտացումները ապաշխարութեան ջրով կը մկրտէ կը լուանայ, խելքին այս նախապատրաստութեան գործը կատարուելէն ետքը կուգայ հաւատքը քահանայագործելու և զանոնը արդարացընելու, վերստին ծնանելու և մկրտուելու հոգեով սրբով և օծմամբ իւղով։ Խելքին վերջին գործը պիտի ըլլայ, որ հաւատքով ստացած աստուածային սրբարար չնորհքը անկորուստ պահէ, սնուցանէ, աճեցուցանէ, միանգամայն զգուշացընէ ամեն ատեն ամեն մեղերէն ամէն աղտեղութիւններէն, ինչպէս մարմըն աչքին գործն է, դուրսէն եկած լոյսով առաջնորդ ըլլալ մարդոյն ոտքերուն քայլամոլոր գնացըներուն և ուղղել պահպանել խորխորատներէն, որոգայթներէն, ըստ Դաւթի թէ «Ճրագ են բան յոյ ոտից իմոց եւ լոյս տան շաւդաց իմոց», անոր պէս ալ խելքը ներքին զգացմանց և շարժմանց առաջնորդ պիտի ըլլայ միշտ դէպ ի լոյս, դէպ յուղղութիւն, և անոր գիտնալու առաջին բանն է թէ կարող չէ ինքնօրէն մարդս հոգեւորապէս արդարացընելու սրբելու առանց հաւատքին ներգործութեան, ինչպէս մարդոյս աչքը կարող չէ մարմնոյն աղտեղը վէրքերը տեսնելով մաքրելու և բժշկելու։ Մարդոյս հոգեւոր փրկութիւնը սրբութիւնը հաւատքին

ներգործութենէն կը ծագի, այս հաւատքը այն ընծայն և նուէրն է զոր խելքը կընծայէ Աստուծոյ կամաց և խորհրդոցը, զայս պարտ է առնուլ և ասի խելքէն չծագիր։ հաւատքին ներգործող չնորհքըն է, խելքին ինքնօրինութիւնն էր որ հեռացուց Ադամ զրախտէն։ և աստուծմէ բաժնեց տարաւ ի կորուսաւ Հաւատքը առ Աստուծած կը մօտեցնէ կը կապէ, երկինքին գոցուած դոները կը բանայ, երէ հաւատսաւ տեսցես զիառս Աստուծոյ։ մարդոյս սկիզբը և վերջը, գոյութեան ծագումը, կեանքի վախճանը անոր մէջ ծրարուած են։ հաւատքով, յոյսով մեռնողը յարութիւն կասանէ, խելքը մարդս հող դառնալէն անդին այլեւս ուրիշ բան չգիտեր։ բոլոր գիտութիւնները մինչև գերեզմանին դուռը կերթան, մարդս կը ձգեն երեսի վրայ, ու տգէտ յիմար կը վերադառնան։ փիլիսոփայութիւն, թուաբանութիւն, մարդարանութեւն խելքին չորուցամաք արդիւնքներն են, իսկ հաւատքը՝ գիտութեան միացած՝ հաւատացեալ աշխարհին ճշմարիտ և կենդանարար գիտութիւնը կը կազմէ։

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Որչափ կուզես փառարանէ, բան գործ չունիս գովարանէ, տակաւին պիտի չկրնամ համոզուիլ բոլորովին։ եթէ խելքով սորվելիք գործ ըլլար, արդէն շատ կանուխէն աշակերտած կըլլայի անոր և հիմայ քեզի կը վարժապետէի։ դրամով առնելիք բան մը չէ, որ ճամբան դիւրին գտնէի։ Մարդաբանութիւնը՝ խելքիս գործը, լաւ հասկցած եմ,

բայց թորոս Կիրակոսներու չափ հաւատացեալ չեմ
կրցած ըլլալ, Մուռաքը դժուարին է, ճամբան նեղ
և անձուկ. թողում խելքիս դէմ գալը, կամքիս
դէմ ալ կուգայ. խօսքին կարճը երկայնը մէկդի
թողում, շիտակը ըսեմ, գաղտուկէն խելքս ական-
ջիս մօտ կը փսիսայ և խորհուրդ կուտայ թէ հա-
ւատքին խոստամունքները ես ինքս ալ կերաշխաւո-
րեմ, փնտած Աստուածդ կը գոնեմ, մեղքին ծակ
ու ծուկը կը գտնեմ, մեղք գործելը կը վերցընեմ,
վերստին ծնածին պէս նոր մանուկ մը կընեմ մար-
դը, անկէ հուե արդարոց օրէնք կրօնք հաւատք
ինչ պէտք ունի. խելքը քեզի համար անսխալ Պապ
մը, կամքը քելի ազատ կրօնք, ինքնապաշտ, ինք-
նակամ, ինքնակրօն եղիք գուն, այս մասին այլոց
չըրած փորձը անձամբ անձին փորձ կը կատարեմ,
չեմ դադրիր երբէք. երբ յոգնիմ, տկարանամ,
լքանեմ, ճարահատեալ մնամ, շատ հաւանական է
գտմ և գլուխ ծռեմ բոլորովին։ Կարծեմ թէ,
հաւատքիդ գանձարանի չնորհքը շըսպափիր, և
գանձապետն ալ զիս չզրկեր։ Դժուարութիւնը հոն
է որ, երբ մարդ մը իր կարօտութիւնը այլոց սե-
ղանէն լեցնէ, անոր ծառայն և ստրուկը կը դառնայ,
ասոր պէս է խելքը, հաւատացելոց սեղանակից և
հաղորդակից ընելու փորձ։

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Բարեկամ, առաջին անգամ բնութեան հեղի-
նակը, արարիչը արգիլեց և մահ սպառնացաւ ամէն
անոնց որ լոկ խելքին մոլոր ճամբայով կը փնտոեն
իրենց արարիչը։ Ի բնէ մարդ արարածը տկար-

ստեղծուեցաւ, չափ սահման դրաւ և շրջանափակ
վիճակի մը մէջ ապրելու համար, մահուան վարա-
գոյր քաշեց անոր առջեւ, զի Աստուած անչափելին,
մարդկային նեղ և անդուկ բնութեան մէջ կարող
չէր պարունակուիլ։ Անիկա ովկիանոսն է փոքր
աւազներու, փոքր աւազահատերու բաղդատմամբ,
և մարդ անկարող է անոր հանդէպ զլուի վերցնե-
լու։ օրինակի համար կաւը զինքը ցինող կերտող
բրուտին խորհրդակից չկրնար ըլլալ թէ ինչպէս
շաղած է, ինչ լմած է զինքը, և ինչպէս չինած է
զինքը, թէ ինչո՞ւ անօթին մէկը անարդ, մէկը պա-
տուական ստեղծած է։ Անոր պէս մեր խորհուրդներ
անկատար խելքին արդինք, առ ստեղծողն, յան-
դուգն հետաքրքրութիւններովը կը կորսուին. եթէ
հաւատքով զինուած չըլլան։ Ազամին մերկութեան
բուն պատճառը այս քննութիւնները չեղան, նա-
ուզեց որ բնական խելքին միակ ստեղծական լու-
սովը, և ոչ հաւատքին առաջնորդութեամբը պարզ
Աստուծոյ էութիւնը տեսնէ. միութիւնը չօշափէ,
անստեղծ լուսոյն մօտենայ, անոր հաւասարի և քան
զամենայն ինքն ալ Աստուած ըլլայ. Այս անբար-
տաւան խելքին ամբարիշտ խորհուրդը զինքը վեր
հանելու տեղ վար գլորեց. փոխանակ տհոնելու
աչքերը կուրացուց, Աստուծոյ հաւասար ըլլալու
տեղ անասնոց հաւասարեցուց՝ ըստ Դաւթի. «Մարդ
ի պատուի եր եւ ոչ իմացաւ, հաւասարեցաւ անաս-
նոց անբանից եւ նենանեցաւ նոցա»։ Որովհետեւ մար-
մընաւոր էակ մը աննիւթ էակը առանց ներքին
տեսութեան առանց հաւատքի կարող չէր տեսնել
և ոչ առ անմարմին էակ մը առանց մարմին առ.

նելու հագնելու կարող պիտի ըլլար երեւնալու
Ադամին մարդկային բնածին այս ցանկութիւնը
կատարելու համար, որ Աստուած աւելի սրտի հետ
կը խօսի քան մտքի, և սիրաը աւելի կատարե-
լագործել կուղէ հաւատքով և երաշխաւոր կըլլայ
ըսելով. թէ զոր ինչ խնդրեցեմ հաւատով, առնեցուի
ի հօրէ: Եթէ մարդը մինալ հոգեղէն վիճակի մը
մէջ ստեղծուէր, այն ատեն այնպիսի հաւատք պէտք
չէր ըլլար, որչափ ներքին իմացում մը. զօրօրինակ,
հրեշտակաց կրօնը ներքին իմացողութիւնը հաւատ-
քը երեւելին աներեւոյթին և աներեւոթը երեւե-
լիին հետ՝ հոգին, մարմինյն, և մարմինը անոր հետ
միացնող՝ կապող շղթան և շախաղն է: Ահա այս
բանիս ապացոյց պիտի բերեմ հաւատքին բուն իսկ
գործողութեան ամենակատարեալ մեծ հրաշալին,
այն է Աստուածային մարդկղութեան անհասանելի
մեծ խորհուրդը: Աստուած և մարդ խառն միաւո-
րութեամբ բանին: Ահա հաւատքին բերած աշխար-
հիս մէջ այս մեծ սքանչելին, մարմինը ծածկեալ
այս՝ Աստուածը, որ ետես զիս, ետես զիայր, զի
հայր յիս եւ ես ի հայր. ես եւ հայր իմ մի եմ.՝
ահա խելքին գլորման քարը և գաղթակղութեան
վէմը. ահա խելքին առջև մեծ դասագիրք մը կըր-
թութեան հրահանգ մը և դաստիարակ մը. խել-
քին սորվելիք ծածկեալ զիտութիւնը և անհաւա-
տից ամենաղժուարին անլուծանելի խնդիրը:
Բայց և հաւատացելոց համար սոյն խորհուրդն էր
որ ատենօք հաւատոյ Հայր Արքահամբին՝ Մամրէի
ծառին ներքե, Մովսէսի՝ Քորեք լեռը, և Եղիայի՝
Կարմեղայ լեռը յայտնուեցաւ որոշ, և որ յե-

տին ժամանակ երեւցաւ մարմնով: Բայց Աստուա-
ծային բերան կը վկայէ, կը հաստատէ թէ միսի
մարդկան ի խնաման չարին արձանացեալ և ի ման-
կուրենէն եւ հանապազ ուսանի եւ երբէք ի գիտու-
թիւն ձշմարտութեան ոչ հասանէ. ահա անսանձ
խելքին ապատամբութիւնը և առաջարկութիւննե-
րը, թէ Աստուած ինչպէս մարդ, և մարդը ինչպէս
Աստուած կըլլայ. Արարէչը ինչպէս արարած կնիկէ
մը կը ծնանի, մարտոց ձեռօք կը չարչարի կը խա-
չուի կը մեռնի կը թաղուի ի գերեզման և վերջա-
պէս յարութիւն կառնէ և երկինքը կը համբառնայ.՝
խելքը ասոր համար է որ անցեալին, ներկայիս և
ապագային մէջ ոմանց աչքերը չորս կը բանայ,
ոմանց ականջները կը գոցէ, ոմանց ձեռքերուն
շօշաբել կուայ ի վերայ բանին կենաց, զսմանս
բողոքական կը պահէ. նաեւս Դիոզինէսին պէս
լապտեր ի ձեռին, հաւատքին ցորեկուան արեւուն
տակ չորս դին մարդիկ կը փնտոէ. ժամկոչի պէս
կոչնակ կը զարնէ: Երեւելի գիտնականներ, կըսես,
մեծ փաստաբաններ կը հաւաքէ, անհաւատ գլուխու-
ներ կը ժողվէ, որպէս զի հաւատքին ծոցը ծըրա-
բուած խանձարութիւն փաթթուած Աստուածամարդ
էակին անլուծելի խնդիրը լուծելու յանդինին,
անոր գէմ անվերջ կոփեներ մղեն, և Ճակատա-
մարտին և մինչև աշխարհի կատարած բողոքական
մնան և հաւատացեալ ըլլալէ փախչին: Իրաւի այս
մարդացեալ Աստուածը աշխարհի գիտակից և թե-
րահաւատ խելքին առջև միշտ լոկ մարդ կերեւնայ,
Աստուածութեանը անծանօթ և այն հաւատացե-
լոց միայն ծանուցեալ, ուստի հաւատքն ալ խել-

քին հակառակ գիտունները բարձի թողի ընելով աւելի տղէտները ըստ առաջելոյն զի ամօթ արասցէ զնոսա յիմարները անմիտները կաղերը կոյրերը կը ժողվէ, և ըստ աւետարանին թէ ծածկեցեր զայս յիմասնոց եւ ի զիտնոց եւ յայտնեցիրտղայոց . այո՞ , Հայր, զի այնպէս համոյեղաւ տուազի յոյ։ Լուսարար կըլլայ մոմը ձեռքը, որովհետեւ հաւատքը աւելի կը փնտոէ մարդոց մաքուր սիրտ, ոչ թէ միտք, ոչ աչք և ուրիշ մէկ անդամ, դիտնալով թէ հաւատալու համար աչքի պէտք չկայ և ոչ ալ բերանի ոչ ըթի, զի ոչ համ ունի և ոչ հոտ, այլ միայն պէտք ունի ականջի զի հաւասֆ ի լրոյ է, եւ որ ունի ականջս լսելոյ, լուիցէ։ Հաւատքը շինեց իրեն եկեղեցին . — ժողովուրդը, հաւատքի հիման Ք. ի Աստուածութեան և մարդեղութեան վրայ, և խորահիմն խոստացած է որ հոգին ալ մինչև աշխարհի կատարած ընդ եկեղեցւոյն գործակից գտնուի և պաշտպան հանդիսանալ, և մրանգամայն պատուէր տուած է հաւատացելոց և զգուշացուցած է զանոնք մինչդեռ ապստամբ խելքը մինչև ց վերջ աշխարհի պիտի յանդգնի, պիտի պատերազմի եկեղեցւոյ և հաւատացելոց դէմ։ Եւ փիլիսոփաներուն զիսոյն ըղեղները ցնցելու չափ, երկրէս մինչև աստղերը դիտող բարձացող աչքերը կուրնալու չափ չպիտի դադրին կոիւ պատերազմ մղելէն, փոթորիկներ, մրրիկներ յարուցանելէն, սուրեր հուրեր կայծեր կայծակներ տեղացնելէն հաւատացելոց գլխոյն վրայ . մանաւանդ, յանուն հաւատոյ գործնականութեամբ խելքին կեղծ ու պատիր քարոզիչներ քարոզածախ վաճառականներ, ոչխարի

հանդերձով գայլեր, մարդազգեստ անտառի խոզեր . բայց զիտցէք դուք հաւատացեալք, զի այնչափ ամուր են անոր հիմերը, այնքան հասաւատուն որ դրունք դժոխոց անգամ չեն կարող յաղթահարել։ Պարոն, հետեւութիւն բանիս, չեմ ուզեր հաս կցնել թէ անխելք անխմաստ եղիք և միմիայն հաւատքով ապրիր, չէ՛, չէ, այլ, որպէս զի զգուշանաս . և դուն, թերահաւատատ աշակերտ, խելքդ կատարելազործես հաւատքին լուսով։ Սրդէն սորվեցար թէ ամէն բանի մէջ պէտք չէ միան խելք բանիցնես, որ բողոքական չըլլաս և ոչ ալ ամէն բանի մէջ հաւատք, որ հաւատամոլ մը՝ կրօնամոլ մը չըլլաս։ Մարդոց բնական, քաղաքական և բարոյական կենաց բարւոքութեան՝ յառաջդիմութեան մէջ խելքին գործը և պաշտօնը կարեւոր է, անով կըլլայ մարդ քաղաքագէտ, քաղաքավար, ազնիւ և նոյն իսկ առաքինի . . . խելքի գործերուն մէջ որչափ խորագէտ ըլլաս երբեւ զօծս, իմաստութիւն և կատարելութիւն է, իսկ հաւատքի մէջ՝ խորագիտութիւնը՝ յիմարութիւն է . աղաւնիի պէս միամիտ գտնուիլը իմաստութիւն է։

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Բան մը ըսեմ քեղի . գլուխս ցաւցուցիր, պաճախութիւն բանից պատերազմոն և ունիանա ըսուած է։ Սրդէն չըսի՞ քեղի թէ ագէտներուն պէս չեմ կրնար ընդունել զասերդ, այլ պինտ գլուխս է պատճառ։ Հաւատք, հաւատք այնչափ ըսիր քարոզեցիր, որ միայն բառերը սորվեցայ բայց գործը,

գործողութիւնը ինչ տեսակ բան ըլլալը տակաւին չսորվեցաւ : Եթէ անձիդ վրայ այդ շափ վատահ ես, և հաւատքին ջերմ պաշտպան մը կը հանդիսանաս, ահա քեզի մօտ կը բերեմ տգէտ մը և կոյր մը դասերուդ աշակերտ, և երբ տեսնեմ թէ անոնք ինչպէս կը սորվեցնեն և զու ինչպէս կը սորվեցնես, շատ կարելի է այս անգամ համոզուիմ, և հաւատացեալ կըլլամ քեզի պէս:

ԿՐԱԿՈՒԲՈՅ

Եթէ Աստուած մարդկային բնութեան մէջ՝ խելքին և հաւատքին սկզբունքը չդնէր, երբէք դըրսէն ծախու չէր առնուեր, մարդս բարիի և չարի երկու ոկզբունքներուն բնածին ճանանչողութիւնը ունի : Եթէ նա միայն դրսէն կրթութիւն առնելով կարող ըլլար սորվելու, անասուններն ալ գիտութեան և հաւատքի տէրեր պիտի ըլլային այդ եղանակաւ, պատճառը յայտնի է, որ անոնք այդ սկզբունքները չունին ի բնէ, զոր մարդս ունի : Կոյրերը սեւին և ծերմակին գաղափարը երբէք չեն կրնար ունենալ, որչափ լսեն, որչափ ըսես խօսիս. որովհետեւ դրսէն տեսնելու աչք չունին. այսպէս ալ եթէ մարդկային բնութեան մէջ չըլլային խելքին և հաւատքին բնական զդացմունքները, կարող չպիտի ըլլային սորվելու և սորվեցնելու, բանիս ապացոյց անասունները: Մարդս երկու աչքերու պէտք ունեցաւ և այնպէս ստեղծուած է Արարչէն, մարմնոյն աչքը առաջին տեսութեամբ աշխարհիս այս արտաքին առարկաները կը տեսնէ . Արարչին մաս-

աերովը շինուած զարմանալի հրաշալի գործերը և անոր փառաց ու վայելչութեան գեղեցիկ նկարագըրերը: Դաւիթ շատ լաւ թարգման կը հանդիսանայ այսպէս: «Երկինք պատմեն զփառս Ասառւծոյ և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն»: Բայց թէ շինողին շինած նիւթեկէն կեղեւը, բըրուտին ստեղծագործած անօթը և հոգւոյն մարմինը՝ տաճարը՝ բնակարանը կը չօշափէ և ոչ թէ անօթին ստեղծողը, կաւին՝ բրուտը, շէնքին՝ շինողը, և ոչ մարմնոյն մէջ բնակող հոգին կարող կըլլայ չօշափելու տեսնելու: Ահա աչքին այս առաջին տեսակին կարողութեան գործը և գործողութիւնը մինչև հոս կը համնի: Եւ ահա մարմնոյն այս ճըրագը կը մարի և չօշափելի խաւարին կը հանդիպի, ասկէ անդին չանցնիր և ոչ մէկ քայլ, կանգ կառնէ կը գագրի իւր չափին և սահմանին մէջ, անկէ ետև յեմ գիտերը կը գտնէ, և կըլլայ կոյր և աըգէտ:

Ահա առաջին տեսութիւնը լմնալէն ետքը կուգայ երկրորդ աչքին տեսութիւնը, որ է բանական մտաց տեսութիւնը, նա արտաքին խորանէն, ներքին խորանը կը մտնէ. կը բանայ երկրորդ վարագոյը, ներքին տեսակէտով նիւթին երկրորդ կեղեւին պէս. կը խորհի, կը վճոէ, կը չափէ, կը կըշոէ, կը հետազոտէ, չարը բարիէն կորոշէ, նիւթին անտեսաննելի զօրութիւնը, շինուած շէնքին շինողը. ճարտարապետը, անօթը ստեղծող բրուտը՝ և չգտներ զայն, իրօք ըմբռնելու: Բայց անոր ամենակարող մեծութիւնը, իմաստութիւնը միայն կըրնայ իմաստասիրել, և արարածոց բնութեան ծոցը

ժամանակին ծալքերուն ներքեւ անոր խորերը պահութած թագուն զիտութիւնը ի լոյս կը վերածէ, և յօգուտ ազգի մարդկան կը հրատարակէ, և ի խորոց խորս ծածկեալ արարիշը, բնութեան հեղինակը, գաղտնեաց գաղտնիքը, անտեսանելին գտնել տեսնել, իմանալ կը ձգտի, և շօշափել անշօշափելին. մերձենալ անմերձենալիին, և ի վեր քան զբնութիւն անձեռնահաս աստիճանին և ահմանեալ վիճակին հանդիպելով կանդ կ'առնու. խելք, դործ գործողութեան կարողութիւն կը վերջանան. բընական մտաց ճրագն ալ այլեւս կը մարի, կանգ կառնէ, և յեւ զիտերը կը գտնէ հոս ալ, ու կըլլայ տղէտ կոյր. ահա հոս է անհաւատից խելքին կանգ առած և դաղրած տեղը, ահա հոս է Ղազարոսին և Մեծատան, հաւաաացեալին և անհաւատին առջեւը բացուած մեծ վիճը, որուն վրայ շինուած է առասպելեալ մաղեղէն կամուրջը, հաւատտքով և բարի գործով, միայն և միայն հաւատացելոց համար շինուած նեղ և անձուկ փրկութեան ճամբան, որ կը տանի ի կեանս և յարքայութիւն. իսկ այդ կամուրջին ներքեւ կեցած է անհաւատից կորստեան անդունդը, տարտարոսը, բերանաբաց դժոխքը, զեհենին հուրը, կրակով լիքը, արտաքին խաւարը. հոս է երկրորդ մահը, լալ և կրծտել ատամանց, մեղաւորաց՝ ամբարշտաց դատապարտարանը, լայն և ընդարձակ ճամբան որ կը տանի ի կորուստ յաւիտենից:

Ահա՝ այս երկրորդ տեսակին կատարուելէն ետք կուզայ երրորդ տեսութիւնը, որ է գերբնական լուսոյ տեսութիւնը. Ահա նա կը վերասլանայ

կը բանայ երկնային վարագոյը, հաւատոյ անոահման աշխարհը, իմանալեաց գաւառը, հրեշտակաց բնակարանը . . . Բարձրելոյն բազմեալ աթոռը, և որ ի վերայ նորա նստեալ, ինչպէս Պօղոս առաքեալը կըսէ. «այլ այժմ ընդ հայելի օրինակաւ տեսանեմ, բայց յայնժամ դէմ յանդիման»: Այս երրորդ տեսութեան գերբնական չնորհը միայն և միայն հաւատացելոց վերապահեալ է և ոչ անհաւատից, ոչ թէ մարմնոյ և արեան յայտնութիւն մը, այլ իբրև երկնային հեղեալ լոյտ մը, որ կը ծնանի մաքուր սրտէն, ներբին սուրբ զգացմունքէն և կըլլայ երբեմն հոգեւոր աչք տեսնելու համար առանց աչքի, ինչպէս երբեմն խելքով կը լսէ, առանց ականջի. երբեմն իբրև բերան կը ճաշակէ, իբրև ձեռք կը շօշափէ, իբրև ոտք կը քալէ, իբրև դիտակ հեռաւորը կը մօտեցընէ. և այս փոփոխութիւնները հաւատքի առարկաներէն կը հետեւին և խորհրդածութիւն կը ծազի: Առաջին և երկրորդ տեսութիւնները, ի բնութենէ պարգեւեալ այս չնորհքը հաւասարապէս ունին անհաւատները, ամբարիչտները հաւատացելոց հետ, և զրկուած են անոնք միայն և միայն, գերբնական չնորհաց լոյսէն, որ հաւատացելոց հոգեւոր կեանքը կենդանութիւնը վերապահող անշիջանելի ճըրագն է, անմահ կայծն է, ապագայ կենաց յոյսը, լուսարաբ առաջնորդը, որ կը գործէ և կը քալէ զէպ յաւիտենականութիւն: Բայց անոնք, հաւատակորոյնները կը փախչին այս Աստուածապարգեւ ճառագայթէն, ինչպէս տկար աչքերը արեւուն լոյսէն. աւելի խաւարը կը սիրեն: Տարբերութիւնը տկար

աչքերուն պէս է, ոչ թէ բոլորովին կոյրերուն. ուրեմն մի մոռնար որ զայս պարտէ առնուլ և զայն ջթողուլ, զբէ սրտիդ ընդարձակութեան մէջ և որպէս ոսկի մանեակ ի պարանոցի քում:

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, հիմայ ըսելիքներս չըսելիքներս այլեւս կը թողում պահ մի անդին, շատ լաւ հաւաքըցայ ես, որ գուն հաւատքին շատ վարպետ և ճարտար որսորդ մըն ես, լարածդ թակարդներէն չ'ազատուելու ճարուճամբան գտած էք. ստոյդ կը հաւատայի թէ կերակուր պիտի ըլլամ քեզի, բայց մօտ կեցած կոյր և տգէտ աշակերդներուդ դասին նայէ որ տեսնեմ (Տգէտը կոյրին ձեռքը բռնած կուգան):

ԿՈՅՐԸ

Եղբայրներս, ի՞նչ է ձեր այս վէճր, ձեր այս կորիւն ու ծեծը, ի՞նչ է այս ձեր իրարու գէմ ունեցած հակառակութիւնը. Աշխարհիս երեսէն ձեզի պէս գիտունները հատան, և առողջ խելացիները մեռան, մեզի՞ մնացին, մեզի պէս տգէտները կոյրերը որ մարդ կոչուելու արժանի չենք, և ոչ ալ ձեր կոիւը ծեծը լուծելու կարող. Ահա մենք մէկերնիս աչք չունինք, խելք չունինք, մէկերնիս տգէտ՝ հաւատք չունինք: Շիտակը մէկս մարմնով կոյր, մէկս մաօք. տգէտին միսիթարութիւնը, ինձի կոյրի պէս նայելով է, որ աչքը աւելի ունին և ինձի պէս

կոյրին մխիթարութիւնը՝ կոյր եղող խուլին նայելով՝ որ ականջ աւելի ունիմ, և զուք ալ, մեզի բաղդատմամբ, մէկդ հոգեւորապէս թշուառ, որ հաւատք չունի. մէկդ մարմնաւորապէս թշուառ, որ խելք չունի, իբր թէ խելացիներուն և դիտուններուն պէս, մէկերնիդ խելքին ճամբան բռնած, մեկերնիդ հաւատքին, ահա երկուքդ ալ շաղենք շաղախենք հազիւ թէ մէկ կատարեալ մարդ կըլլաք, մէկիդ խելքը մէկուս աչքին տեղ, մէկիդ հաւատքը մէկուս տղիտութեանը, ինչպէս կոյր մը կարող չէ խելացիներուն չափ գիտուն ըլլալ, մինչեւ աչքերը չբացուին, ասոր պէս ալ պէտք է գիտութեան և հաւատքին կարողութիւնները իրարու քով բերել, անոնցմէ կեանք մը, առաքինութիւն մը շինելու համար:

ԿԵՆԾՈՒՊԱՏԻՐ

Ահա տեսար, բարեկամ, գործը նոր կերպարանք առաւ. և շիտակ կըսեմ, նոր դատաստան գտաւ, խելքս ինձի դարցուց, հաւատքն ալ ձեռքէդ ինքը խլեց, տգէտն ալ երանոս Աղբարք շինեց. իսկ չեմ գիտեր գուն ուր պիտի մնաս խեղճ ողորմելի:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Պարոն, աշխատէ որ գուն խելքդ գլխէդ չհանես. նա ուր որ քեզ տանի, զուն հոն ետեւէն վազէ, ինձի համար հոգ չէ, իս հաւատքս խելքիդ պէս անհիմն չէ, ոչ մէկը յափշտակող կըլլայ ձեռքէս. եթէ նա զիս դժոխքն ալ տանի, դարձեալ ես ինքս

երկինք կերթամ. ըստ բանին թէ այժ յիս, եւ ես ի դժոխս. բայց դուն լաւ գիտցիր որ քու այդ իսելքովդ երկինքն ալ երթամ. գտոնքը գնացած կըլլաս. բայց իմ հաւատքս եթէ կուրութիւն պահանջէ, կոյր կըլլամ. հաւատքս զիս կանչած ատեն աչքերս կը գոցեմ, կոյր կերթամ. իսկ խելքս կանչած ատենը աչքերս առանց բանալու չեմ երթար, իսկ քեզի պէտ աշքերը բացերը չեն ուղեր երբեմն հաւատքը կանչած ատենը կոյրի մը պէտ բարի առաջնորդին յանձնուիլ: Նեղը մնամ աչքիս մէկը հաւատքիս համար կոյր կը պահեմ, աչքիս մէկն ալ խելքիս համար միշտ բաց կը թողում, և այնպէս կընեմ կեանքիս օրերուն:

ՏԳԷՏԸ

Քանի որ ես ալ ներկայ կը գտնուիմ իբրև մարդ այս վիճաբանութեան մէջ, պարտք կը համարիմ տկար խելքովս ձեզի բան մը ըսելու, Բարեկամներո, տգէտին վիճակին թէ այս և թէ գալու աշխարհին մէջ ոչ դատաստան կայ և ոչ դատապարտութիւն. անկողնոյն մէջ տեղը ընանալու ինծ բաժին տուիք, դուք խորհեցէք, որ մէկդ անկողնոյն մէկ ծայրը բանած, միւսդ միւս ծայրը. կը ծեծկուիք. ես հոս հանգիստ հանդիսատես մը կըլլամ, յաջողութիւնը որ կողմը որ տեսնեմ երեսս այն կողմը կը դարձունեմ:

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, դուն գործը տգէտին և կոյրին խաղալիք շինեցիր. տգէտին իշխանութիւն տալը, կոյրին ձեռքը գաւազան տալու պէս է. կոյրին հաւատալը բնական է և չկրնար չնաւատալ. և վարձուց արժանի չէ: Տգէտը թէև ազատ, բայց իրեն տգիտութիւնը իբրև բարոյական կուրութիւն այնպիսոյն հաւատալն ալ բան չէ և արժանիք չունի. դասընկերին ըսածին պէս, ոչ մարդ է և ոչ ալ չէ, երկուքին մէջ տեղը արարած մըն է, տգէտին մարդ ըլլալը վերջին թողուած է, գուցէ գերեզմանին ներքեւ փառքը պատիւը գտնէ. բայց մենք տգէտը, կոյրը չբերինք մեզի դատաւոր փաստաբան ընելու, կը նայիս աշակերտ չեղած վարժաւագետ պետ դարձան:

ՏԳԷՏԸ

Եղբայրներո, տգէտները իրենց տգիտութեան երեսէն այնչափ չեն ամչնար, որչափ գիտուն կարծուածները իրենց գիտութիւնը չարաչար գործածելէն: Աղքատները իրենց աղքատութեան երեսէն այնչափ չեն պատկառիր, որչափ հարուստները իրենց մեծութիւնը բարւոք չգործադրելէն: Հողոգործին տգիտութիւնը ամօթ չէ, հապա մեծ ամօթ է երբ բարի և հաւատացեալ չէ, և Աստուծոյ խոստացած վարձատրութիւնը գիտնականաց, փիլիսոփայից համար չէ, հապա ծշմարիտ և բարեգործ հաւատացելոց համար: Հաւատքը ոչ տգէտը և ոչ

կոյքը, ոչ խելացին և ոչ հարուստը, և ոչ աղքատը կը խարէ, այլ ներքին ջերժենանդ մարդ մը, վառ վըսուն իղձ մը, անկեղծ մէր մը և արդարութեան կարօտ և ծարաւ անձ մը կը փնտոէ։ Ահա այս ներքին անտեսանելի զգացմունքներն ալ ոչ մէկ մարդկային, զիտութեան ու ճարտարութեան մտաց գործն է, այլ հոգւոյն զօրութեան և վերին աղդեցութեան և յայտնութեան չնորհքն է գիտութեանց գիտութիւնը, ինչպէս Յիսուս կըսէ, ուչոք գայ առ իս, եթէ ոչ, հայրն իմ որ յերկինս է. նա ձգեացէ առ իս։

ԿՈՅՐԸ

Կարծեմ, հերիք չէք համարեր բնութեան մեզի տուած կուրութեան այս ցաւերը, յուր ալ անոր պակասը լրացնել կուզէք։ Հերիք չէ մեզի աշխարհի լոյսէն, գելեցկութենէն զրկուելինիս։ Թէպէտ կոյր աչքերս չեն տեսներ, բայց Տիրոջ գործերուն ծանօթ եղած եմ փոքրի ի շատէ լսելով. անիրաւները չարագործները աւելի կը սիրուին կը յարգուին հոս քան արդարները. անիրաւութիւնը չափէն աւելի է, քան թէ արդարութիւնը։ Աշխարհիս գործերը ինծի այսպէս կուզայ թէ խաբելով եկեր են խաբելով ալ կերթան։ Աշխարհիս անունը խաբեայ նշանակուած է, և մարդիկ ալ խաբուող. քանի խաբուող գտնուիք, խաբող չպակսիք։ Աշխարհիս մէջ ձեզի պէս իմաստունները հաւատքին ընդդէմ մէկ մէկ ճարտար լեզուներ եղած են խելքին կողմանէ, անոր պարծանաց պարծանքը, սուր

զէնք ի ձեռին, հրացաններ ի կուրծք, թնդանօթներ ի վիզ. կը կռուիք, բայց աշխարհս մեզի պէս խեղճ ոզորմելիներուն, կոյրերուն, ագէտներուն պատառ մը չոր ու ցամաք կերած հաղն ալ չթողուր իրերև մնունդ. հապա մեր բթէն բերնէն դուրս կը քաշէ, և մեր աշքերէն աղի լեղի արցունքներ կը հոսեցնէ, բայց խելքը ձեզիպէտներուն առջև լուսավառ ջահներ ի ձեռին, դրու բարձրացուցած կը լուսաւորէ, կը փառաւորէ, կը բարձրացնէ որպէս զմայրսն լիրանանու, ձեր ամէն ցանկութիւնները, բոլոր ձեր կիրքերը շատ անուշ անուշ կը յագեցնէ, բայց աւազ, քիչ տաենէն ետք, ռանցի և ահա ոչ էր, խնդրեցի և ոչ գտաւ տեղի նորածն կաւ զիտցէք ձեր խելքը ժամ առաջ փորած է ձեր գերեզմանները ձեր ոտքերուն առջև և ձեզ հոն կը մօտեցնէ օրըստօրէ, այնտեղ կըսպասին սև հողերը սև քարերը, ձեզի պիտի ծածկեն ձեր գարշելի մարմինները. հոն գերեզմանին չուրջ բուժնող փուչերը տատասկները ձեզ սպասող են. որ պիտի հիւսեն ձեր գլխոյն փուշէ պսակը. անշուշտ այն ատեն ունայն պիտի գտնաք աշխարհի ձեր կեանքը, վայելած ձեր փափուկ հանգերձները, պարարած ձեր մարմինը որ որդերու ցեցերու համար կերակուր պատրաստած էք. մոռցուած պիտի ըլլայ ձեր անուն։

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Ոչ, ոչ, սիրելիներս, ձեր կուրութեան և տգիտութեան վրայ մի՛ ցաւիք, մի տրտմիք. դուք աշխարհիս մէջ Աստուծոյ արդարութեան յայտնի և

ծածուկ մէկ գործն եղած էք, դուք քարոզ և օրինակ
էք մեղ և բոլորիս, Դուք Աստուծոյ սիրելիներն էք,
թէև մարդոց ատելի, մի ցաւիք ձեր և մեր մէջ
եղած տարբերութիւններէն, դրուէն աչքին տեսածը
արտաքին զոյներն են միայն, զորօրինակ, դուն որ
հիմայ կուրօրէն կը աեսնես, կը շօշափես ձեռօքդ
թէ մարդ եմ, այնպէս ալ ես կը տեսնեմ զքեզ, բաց
աչօք, թէ աչք չունեցող կոյր մարդ մըն ես դուն:
Աչքիս տեսածը, մարմնոյդ զրսի երեսը, կամ և ու-
ժերմակ հաղածիկ մէկ կեղևն է: Երբ աչքերս այս
զրսի կեղեւէն վերցնեմ զէպ իներսի կողմդ դառ-
նամ և սկսիմ հոգիդ տեսնելու շօշափելու թէ ինչ-
պէս բան է և ինչպէս է հոգի ըսուածը, աչքերս
բոլորովին կոյր կըլլան քեզի պէս, անօգուտ և
անպիտան բան մը: Ուրեմն այս ներքին տեսու-
թեան մէջ ինչպէս դուն ծանօթութիւն և զգաց-
մունք կուրօրէն ունիս, որպէս թէ հոգի ունիս,
կը տեսնես, կը շօշափես ինչպէս որ է, այնպէս ալ
մենք աչքեր ունեցողներս, ամենէն երեւելի փիլե-
սոփան և ամենէն յետին ռամիկը, տղէտը միեւնոյն
ենք, տարբերութիւն չկայ հոգեւոր տեսակէտով:
Ինչպէս ըսի թէ դուք օրինակ մը եղած էք մեզի,
ինչպէս որ դուք այս աշխարհիս մարմնաւոր բաները
չէք կրնար տեսնել, այնպէս ալ հաւատոյ վերա-
բերեալ մասանց մենք եւս ձեզի պէս կոյր. և տը-
գէտին պէս տղէտ, կարող չենք տեսնելու, միայն
կզզանք, կիմանանք ձեզի պէս թէ ունինք, և այն-
պէս կը հաւատանք:

Սիրելիս, հաւատալու մէջ եթէ մարմոյ աչքին
պէտք ունենայինք, բոլոր աչքերնին բաց եղողները

հաւատացեալ պէտք էր ըլլային և զԱսուուծ տես-
նէին, այն ատեն կոյրերը միայն անհաւաս կը մը-
նային, Եթէ խելքը միայն պէտք ըլլար, այն ատեն
խելացիները միայն հաւատացեալ, տգէտները ու-
միկները անհաւատ կը թողուէին, բայց քանի որ
կոյրը կրնայ հաւատաւ, առանց աչքի, տգէտը
առանց երկար բարակ խելքի մտքի, ուրեմն հա-
ւատալու մէջ, աչքը ո՛չ արգելք մըն է և ո՛չ դրդող
պատճառ մը:

ԿԵՆՏՈՒՊԱՏԻՐ

Անհաւատներու թեւն ու թիկունքը կո-
տըրտող յաղթահարողը այն է, որ երբեմն կ'սխա-
լին և կ'ըսեն թէ խելքէ միտքէ վեր անհաս շատ
բաներ կը գտնուին. տգէաները չըսեմ կոյրերն ալ
ուսկից փաստ առնելով դուրս կելնեն աներեւոյթ
հաւատոյ աշխարհներ կըստեղծագործեն. մեծա-
մեծ չէնքեր, փառաւոր արքայատուներ, մտքէ խել-
քէ չանցած գեղեցիկ տեսարաններ կերեւակային,
աղքատաց մտքէն թագաւորութիւն անցնելու պէս,
հաւերուն նման իրենց անօթութեան ժամանակ կո-
րեկի հատիկներ կերպեն. ոչ չափ կայ ոչ չուան.
քանի չափ է հարցնես, հաւատաբին կանգուն չկայ
կը պատասխաննեն, շատ հետաքրքիր ըլլաս շատ
ետեւը առնես՝ անցնիս, կը նոյզիս անմիջապէս անոր
լայնածաւալ թեւերուն ներքե կը ծածկուին,
գաղտուկէն խոշոր խոշոր քարէ կարկուտներ կը
տեղան, շանթեր կայծակներ կարձակին գիտուննե-
րուն գլխուն վրայ, որոտալով գոռալով ուզածնին
գար կը թափին, և ոչ երբէք կը խնային:

ԿՐԱԿՈՒՖՈՑ

Բաեկամ, Եկուր կոյրը մոյրը ձգենք, դուն
խելքդ ձեռքէ թող մի տար, ես ալ հաւատքու.
դուն խելքի կեղծ ու պատիր պաշտպան, և անհա-
ւատ բոլոքական մը, ես ալ իրը կրակուրոց հա-
ւատացեալ մը խօսինք: Անհաւատը Աստուած չկայ
կըսէ, իսկ հաւատացեալը կայ կը պնդէ: Եկուր
հիմայ ի սուր սուսների սրեալ խելքովդ, ես ալ հա-
ստքին նրբութեամբ խորհրդածութեան նիւթ
շինենք: Եթէ խելքդ պակաս կուգայ այս քննու-
թեան մէջ, շատ մը նորաւուրց, չըսեմ հինաւուրց
խելացիներն ալ գլուխդ ժողվէ, եթէ աչքերդ տկար
են, Արգոս, հարիւցաւոր աչքերն ալ աւելցուր
վրադ. խելքդ կը սիրես, աչքերդ բաց. բերանդ
զոց մի պահեր, մի ըլլար պապանձեալ Զաքարիան.
օրինակ մը, անհաւատին Աստուած չկայ ըսողը, խելքը
չէ, աչքը չէ, ուրիշ գաղտուկէն ինչ բան կայ, հի-
մայ տգէտին և կոյրին ալ հարցընենք, անոնք պի-
տի խոսառվանին, պիտի հաւատան թէ Աստուած
կայ, և թէ ամենուրէք է անիկա, այստեղն է ամե-
նանկատելիք կէտր: Հետևցնենք թէ կոյրին աչք
չունենալը և տգէտին գիտութիւն չունենալը պատ-
ճառն է հաւատանուն, ուրեմն անհաւատին աչքը
և խելքն է բոլոքական և պատճառը անհաւա-
տութեան: Աշխարհն ընդամենը եթէ կոյր եղած
ըլլային, բաց ի խենթերէ և խուլերէ բոլորը հաւա-
տացեալ կըլլային, իսկ եթէ տեսնողը և հաւա-
տացողը աչքը ըլլար, կոյրերը միայն անհաւատ կը
մնային և հաւատքին Աստուածապարգև չնորհ-
ներէն զբկուած, և եթէ հաւատացողը խելքը խե-

լացին ըլլար տգէտները ռամիկները բոլորովին անհաւատ կը մնային։ Իրաւ կըսեմ իրաւ, գլխաւորապէս ներսէն բողոքողը, փնտոռողը, ուր է հարցը-նողը խելքիդ թերահաւատութիւնն է, և դրսէն չկրցող ցուցնողը. բողոքական եղողը աշքիդ անհաւաութիւնն է. որովհետեւ անհաւատը մինակ տկար խելքովը կը խորհի, տկար մտքովը կը չտփէ և անկարող աչօք կը նայի չտեսներ. իսկ հաւատացեալը խելքովը մինակ չխորհիր և դրսի աչքովը չնայիր այնչափ, հապա սրտին ներբին խորերէն կզայ կը տեսնէ գերբնական լուսով, հաւատքին աշքով իբրև ընդ հայելի օրինակաւ թէ Աստուած կայ և մնայ յաւիտեան. ումատիցէ այր ի խորութեան սրտի իւրում և բարձր եղիցի Աստուածաց, Ահա վկայութիւն բանիս եւս, զոր Աստուածային բերան կը հաստատէ, ուերանի այնոցիկ որք սուրբ են սրբափեր, զի նոքա զԱստուած տեսցեն, նաեւս «Մատիցէ այր ի խորութիւն սրտի իւրում, և բարձր եղիցի Աստուածաց»։ Ուրեմն հաւատալու մէջ խելքը, աչքը այնչափ պէտք չունին։ Եկուր հիմա սիրելիս, այս խնդիրը աւելի լուսաբանելու համար զործնական նոր փորձ մը կատարենք, կարծեմ չմոցաք թէ հաւատալու մէջ աչքի պէտք չկայ. Եկուր հիմայ աչքերդ կապեմ, և պահ մի ատեն կոյր եղիր։ Աստուած յիայ լուղը անզամին մեռած սիրտն է, կուրացած միտին է. բայց ականջդ միայն բաց պահէ լսելու, բերանդ բաց միայն խօսելու. հիմայ ձեռքդ ինձի որ ցուցնեմ քեզ զԱստուած որպէս զի անհաւատ չմնաս, հաւատացեալ ըլլաս, Ահաւասիկ Աստուած հոս ներկայ է. մեր վերև կեցած է. և

կը տեսնէ մեզ, մեր ձայնը կը լսէ. եթէ չես հաւ-
ւատար խօսքիս, կրնաս փորձը բնել, և տեսնել,
առանց աչքդ բանալու, եթէ հանդգնիս աշաերդ բա-
նաս, տեսածդ զիս պիտի ըլլայ կամ աշխարհը, և
ոչ թէ աներեւոյթ Աստուածը. որ հոս ներկայ է:
Եթէ ձեռքովդ բռնել ուղիս, նա շատ բարձր է, և
քու թեւերդ ու ձեռքերդ շատ կարճ կուգան և
չեն կարող մինչև բռնելու աստիճան հասնիլ: Կու-
զես հիմայ ժողով մը կաղմէ տգէտներէն, փիլիսո-
փաներէն, գիտուններէն, ռամիկներէն, դարձեալ
ես այլեւս չըսեմ թէ ահա հոս Աստուած կեցած է,
բայց գուն ինչո՞վ չէ պիտի ըսես, և չխոստովա-
նիս և ուրանասու Արդէն դասերուդ մէջ հանդիպե-
ցառ սորվեղար թէ հաւատալու համար աշքը կա-
րեւոր չէ և պէտք չունիս. եկուր հիմայ աչքերդ
բանամ, հերիք է իրրե կոյր մնաս բարեկամ, մի
յոգնիր պարապ տեղը, Աստուած Ըսողը աչքը խել-
քը չէ այնցափ, այլ սուրբ և մաքուր սրտերէ ըրդ-
խող հաւատաբը. բայց ոչ թէ ապականեալ վարուք
և բարուք պղծեալ մեռած սրտերուն հաւատքը.
ռասաց անըգդամըն ի սրտի իւրում թէ ոչ գոյ
Աստուածածու: Ուրեմն անհաւատներուն բողոքը կը-
ոիւը հաւատացեալներուն դէմ, խելքէն վեր եղող,
և հաւատոյ աշխարհին մէջ ապրող գերբնականը
փնտուել չուղելնին է, և որուն մաքուր յայտնու-
թիւններն են, խաչնարածող տգէտ, Հայր Հաւա-
տոյ Արքահամ և անոր զիրկը հանգչող Աղքատ Ղա-
զարոսը:

S4LSC

Եղբայրներ, փորձու ած է որ անհաւատին մօտ
բան մը չսեպուած հաւատոյ վերաբերեալները, հաւ-
ատացելոց համար շատ մեծ նշանակութիւններ
ունին, մանաւանդ մեզի նման տգչտներուն համար
կըսեմ որ մէկ մէկ ամենաապատուական գոհար-մար-
գարիտներու և թանգագին ակունքներու պէս ընդու-
նեցինք և կը պահենք անկորուստ: Զեր փաստ
բերած օրինակները, վկայութիւնները անկեղծ
զգացմանց թարգման կը հանդիսանան, ուրեմն շա-
րունակէ այդ դասին ուրիշ վերաբերեալները:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Սիրելիս, հաւատքին զգացմանց մէջ տարբերութիւնը, տգէտին և կոյրին, գիտունին և փիլիսոփային համար աղքատին ու հարուստին միջև եղած տարբերութեան պէս է։ Ճշմարիտ մարդկութեան մէջ աղքատին աղքատութիւնը պակասութիւն չէ։ Երբէք չըսուեիր, «տգէտ է, մարդ չէ, գիտուն է մարդ է»։ հարուստը աղքատը գերեզմանին դրան առաջ միեւնոյնն են և միեւնոյնը կըլլան, այնպէս առաջ աշխարհի գիտունները իմաստունները արտաքին զարդ կամ հանգերձ միայն ունին դրսէն, բայց հաւատոյ ներքին զգացմանց մէջ ունեցած աւելի կամ պակաս գաղափարները, գիտութիւնները ինչպէս մեծանուն փիլիսոփային նոյնպէս տգէտին կոյրին՝ հաւասար են։ Թշուառ չէ կոյրը ուտելու խմելու մէջ, թէև շտեսներ կերածին և խմածին կըրակակ և կարմիր երեսը, երբ կերակուրդը ներքմակ և կարմիր երեսը,

ներէն և խմելիքներէն հետեւած զգացմունքները՝
աղին և լեղին կը զգայ անոնց համովն ու հոտովը,
և որով կը հաւասարի ուրիշ մարդոց զգացումնե-
րուն. թշուառ չէ կոյրը՝ լսելու մէջ՝ ինչպէս խուլ
մը, այլ իբրև գիտնական աչքը բացերուն պէս կզգայ
եղանակաց ներդաշնակ քաղցրութիւնը, թշուառ չէ
կոյրը աչքի տեսարաններուն մէջ, ճերմակն ու սկը,
կարմիրն ու դեղին գոյները չտեսնելուն մէջ։ Անիկա
երջանիկ է, աչք ունեցող ականջ չունցող, թշ-
շուառ խուլին բաղդատմայր, իր հոգեւոր մասին և
սրտի զգացմանց մէջ. աչքը բաց թշուառ անհա-
ւատներուն աւելի կը վայելէ հաւատքին երկնա-
պարզե օրհնութիւնները, աչքը բաց հաւատացելոց
պէս կոյրը նաև չըլուսիր երկնից մէջ, հաւատա-
հետեւ կոյրին ալ տղէտին ալ իրենց գոյութեան վրայ
գեղագիտարնին, զգացմունքնին այնպէս է
քի տեսութիւնը։ Տեսութիւնը հոգեւոր գիտու-
ասկէ առաջ սորվեցար, կոյրին ձեռքը սեւին և ճեր-
կին շօշափած բան մը չէ գիտնալու համար։

Եթէ կուզես ուրիշ փորձ մըն ալ ըրէ դար-
ձեալ. հարցուր մեծ զլուս փիլիսոփայի մը թէ Աս-
տեր պիտի լսես. հարցուր խելքով փորձով վերի
վայր խառնող կարճատես վլվուկ հանող գիտունի
մը. դարձեալ պատասխանը Զաքարիայի պապան-
ձումն է. եթէ տախտակ մը տաս ձեռքը պիտի գրէ
յեմ զիտեր, ուրին շատ բարձր խելքը և քիչ մը

կարծը այս մասին ալ հաւասար են. ինչ օգուտ
կընէ ձեռքիդ քիչ մը երկայնը կարծը, բանի որ
հասնելիք տեղը, ձեռքին քիչ մը երկայն կարծ չա-
փէն անհունաբար բարձր է և տարրերութիւն
չունի. Հաւատոյ մասանց մէջ գիտունին գիտու-
թիւնը տգիտութեան կը փոխուի, գիտութիւն
չունեցող և աչք չունեցող կոյրին պէս կը դառնայ
Հարուստին գոյնզգոյն ներկուած հագուստներէն,
մեռած կամ մեղցուած անասուններուն, գազանե-
րուն մէկզի թողած մազերէն, կաշեղէն հանդերձ-
ներէ հոգիին նկատմամբ ինչ օգուտ. և աղքատին
մերկութենէն ինչ մնաս. սէկզի վերցուր գի-
տունին արտաքին գիտութիւնները, ներքին գի-
տակցութեանց մէջ կը լլան միեւնոյնը։ Եթէ աչքը
կրնար լսել, ինչո՞ւ համար աչքը բաց խուլերը չեն
կրնար լսել. եթէ խելքով իմաստունները կը ընա-
յին զԱստուած տեսնել, հապա ինչո՞ւ տղէտներն
կոյրերն ալ կրնան տեսնել. համոզուէ որ հա-
ալ, կոյրերն ալ կրնան տեսնել. համոզուէ որ հա-
ւատքով ահմուտածները խելքով չեն տեսնուիր,
հաւատքով հաւատացեալը չկրնար չուսնել զԱս-
տուած ամեն մէկ վայրկեան, ամեն տեղ, իր սըր-
տուած ամեն մէկ վայրկեան, ամեն տեղ, իր սըր-
տուած ամեն մէջ, իսկ անհաւատ գիտունը և
ոչ մէկ ատեն և ոչ մէկ տեղ։

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Իրաւ, իրաւ կըսեմ բարեկամ տուած դասե-
րուդ, բերածդ փաստերուդ ես ալ շատ աղէկ հաւ-
րուդ, ներածդ գիտութիւնը համար մեծ
նեցայ, ըսելիք չունիմ, Հաւատացելոց համար մեծ
ուրախութիւն, միմիթարութիւն են անոնք, իսկ
ուրախութիւն,

անհաւատներուն համար մեծ տրտմութիւն ու աըխ-
րութիւններ են։ Ահա փորձը հոս է և ես ինքս կը
վկայեմ, հաւատքս վասն իվերուս ըրածս օրէն
ի վեր և ան որ ալ իր ձեռքը վրայէս քաշելէն աս-
դին, խելքս պատեհութիւն գանելով առաւ ծախեց
ուզածին պէս, իմին բոլոր գաղափարներս վերի
վայր փոխեց ինքնանօրինութեամբը և զիս ալ
ալ խենթի հարսնիք գարցուց։ Ատեն մը կըսէի թէ
հաւատքիս ձեռքէն ազատիմ, ազատ ապրիմ, բայց
եկուր տես որ վերջէն խելքս ծառայ և գերի եղայ
բոլորովին, այնպէս որ երբ կուզեմ հարաւ դառ-
նալ, ան զիս հրւսիս կը դարձնէ, և անոր գործե-
րուն ներկայ վիճակը այնչափ ծայրայեղութեան
գացած է, որ տեսնելու համար աչքս կը թողու
ականջս կը բանայ, լսելու համար ալ ականջս կը
դոցէ, աչքս կը բանայ. հացը բերանս տանելու
տեղ ականջս կը տանի, վերջապէս արտաքին ու
ներքին շարժումներս վարք ու բարքերս բոլորովին
գլխիվար ըջուած, ազատութիւնը ձեռքէն քաշեր
ինը յափշտակեր է, և կիրքերու գերի ու ծառայ
ըրեր է. շիտակը կը խոստովանիմ հիմա, բարբա-
րոսները իրենց գերիներուն գլխոյն չըրած ու խնա-
յածները խելքս իմ գլխոյս պակաս չթողուց։ Ու
այս վիճակիս մէջ գտնուողներս տոկաւին ազատ
ենք, ազատ կելնենք, կը պոռանք, կը կանչուըու-
այնպէս է, ինչպէս եթէ տղէտը գիտուն եմ, կոյրը
կը տեսնեմ և խուլը կը լսեմ, ըսէր։

ԿՐԱԿՈՒԲՈՅ

Արդէն մարդկութեան մէջ հաւատքին և խել-
քին կոիւը կը նմանի աշխարհիս թագաւորնե-
րուն իրարու դէմ հոչակած պատերազմին, որու-
թուն շարժառիթը եսական ոգին եղած է։ Որովհե-
տեւ մարդոյս խելքը միշտ կըսէ, ես, հաւատքն ալ
իր կողմէն կըսէ, հապա Ե՛Ս։ Ուր որ ես մը կայ,
հոն ուրիշ ես մը չկրնար պէտք եղածին չափ տեղ
ունենալ. և երկրորդ մը չկրնար առաջին ԸԼԱՅ։
Եսը դուն ԸԼԱՅէն կախում չունի, բայց դուն եսը
ԸԼԱՅէն կախում ունիս։ Եսը՝ առաջինն է, ինչպէս
մէկը առանց երկուքի կրնայ մնալ, բայց դունը
որ եսին երկրորդն է, չկրնար առանց մէկին մնայ.
Երկուքը մէկին ծնունդն է և հետեւութիւնը. ես
եղած տեղերը, դուն չկաս, և պէտք է ես եմ ԸՍՈՂԸ
Աստուած ԸԼԱՅ. Քանի որ Աստուած չէ, ես չէ.
Իրեղի օրինակ մարդոյս մարմնոյն կազմու-
իրեկ քեզի օրինակ Մարմնոյն դուխիը, եսն է, և
թիւնը դիտէ։ Մարմնոյն դուխիը, եսն է, և
թէ ձեռքը, ոտքը և ուրիշ անդամները. գլխոյն
ոչ թէ ձեռքը, ոտքը և ուրիշ անդամները. գլխոյն
կենդանութեան պատճառը ոտքը չէ. զի առանց
ոտքի, ձեռքի, գլուխը կենդանի կրնայ մնալ, իսկ
ոտքի, ձեռքի, գլուխը անդամներուն կենդանութեան
ոտքին և ուրիշ անդամներուն կարողութիւն և գործ ըսել է, իսկ
ըութեամբ կարողութիւն, կարողու-
խելքը մարդ և մարդկային զօրութիւն, կարողու-
խելքը մարդ և մարդկային զօրութիւն, կարողու-

ծող զօրութիւնը և գործող ձեռքը Աստուած է և
հաւատքը գործակից, իսկ խելքին զօրութիւնը
և գործող ձեռքը մարդն է և խելքը գոր-
ծակից. ոչ մարդը առանց խելքի, և ոչ խել-
քը առանց մարդոյ կրնայ գործել՝ ոչինչ, այս-
պէս ալ ոչ առանց հաւատքի Աստուած կը գործէ,
և ոչ անիկայ առանց անոր, չխորհուրդս այս մեծ
է. բայց ես ասեմ ի Քրիստոս և յեկեղեցին: Խել-
քին ես եմ ըսելը, ոտքը գլխոյն ես եմ ըսելուն
պէս է. Եթէ մէկը գլուխը ոտքին եսութեան ներքե
պահէ, անմիջապէս կը մեռնի, և թէ որ մեր կեան-
քը մեր, գոյութիւնը խելքին եսութեան ներքե
դնենք հետեւապէս կը մեռնինք, կոչնչանանք թէ
մարմնաւոր, թէ հոգեւոր կերպով. ահա Աղամին
փորձառութիւնը. դրախտէն վար գլորող մեռցնողը
խելքին եսական ոգին եղաւ, անոր պէս ալ հըրեշ-
տակները երկինքէն վար թափողը, խորասուզողը
եսական ոգին եղաւ: Հետեւապէս, հաւատքը խել-
քին կեանքը և մահը, խելքին հաւատալը խելքին
Եսութիւնը ունենալ՝ մեռնիլ ըսել է: Ատեն մը
գիտութեան ծառին ծայրէն կախեց, իսկ հիմա
խաչին գագաթէն և մահուան բաժակէն խմելէն
զոհուելէն կը կախէ: Աւելի պարզելով, մինչեւ որ
Զեր մարմնաւոր գործերը, խորհուրդները, զգա-
ցումները չսպաննեք և ձեր կիրքերը, ցանկու-
թիւնները խաչը չհանէք, չմեռնիք բարոյապէս, չէք
կրնար փրկուիլ: Խելքին մեռնիլը, հսական ոգին
ձգելը, ոչնչացնելը կը նշանակէ, և հետեւապէս
կիմացնէ որ մինչեւ այս մարմինը երկրաւոր կեանքը
կեացաղը չձգէ, չմեռնի, չկրնար փրկուիլ և երկ-

նային անմահ մարմինը հագնիլ հաւատքով: Ճիշդ
այսպէս էր առաջին անգամ Աղամին տրուած հը-
րամանը և պատուէրը և վերջէն ալ՝ ահա՝ Յիսու-
սի Քրիստոսի տուած առաջին խորհուրդը: Մարդս
բնականապէս չմեռնելէն առաջ, խելքով խորհրդով,
եսական ոգւով կը մեռնի, և երբ վերստին չծնիր,
չմկրտուիր, չփոխուիր, չկրնար փրկուիլ մեռնելէն
ետքը, որովհետեւ մեղքը չձգուած, չապաշխարհած
մեռնելով, մեղքն ալ մեռնողին հետ անմահ կը մը-
նայ յաւիտեան: Արդէն մարդս խելքով կըզգայ
բնութեան ապականեալ վիճակը, մեղքին ծանրու-
թիւնները, կըզգայ մահուան երկիւղը, և հող դառ-
նալով փոշիանալը, ահա հաւատքը կուգայ խելքին
այս բնական զգացմանց հետեւութիւններէն կը փըր-
կէ և անմիջապէս ի մահուանէ ի կեանս, յապակա-
նութենէ յանապականութիւն, յանգիտութենէ
ի գիտութիւն, ի խաւարէ ի լոյս կը վերափոխէ
զայն, ասելով թէ օбо իսկ եմ յարութիւն, կիանք.
որ հաւատայ յիս, թէեւ մեռնի կեցցէ, և որ ոչն
հաւատայ արդէն իսկ դատապարտեալ էն և մեռեալ
ի մեղքս: Փրկութիւնը միակ մեղքի լոկ թողու-
թիւն չէ. դժոխքին ապառնի սպառնալիքներէն,
տանջանքներէն ազատուիլ չէ. հապա նաեւս ներ-
տանջանքներէն մըն է մեղքին հետեւութիւնս-
կայ ազատութիւն մըն է մեռնելէն ետքը կայ յա-
ներէն.... Հաւատքը թէ մեռնելէն ետքը կայ յա-
ւիտենական կեանք մը, յարութիւն մը, կենաց
վերանորոգութիւն մը, իրական վիճակ մը արդա-
րոց, և մեղաւորաց յաւիտենական դատապարտու-
թիւն, դժոխք, հասարակաց է: Զօրօրինակ, աչքիս
հաւատալը հաւատացեալ ըլլալ ըսել է, տեսութեան

մէջ կոյր՝ կոյր ըլլալ չտեսնել, մեռնիլ ըսել է, հաւատքի վերաբերեալ գործոց. միւս անդամներն ալ այսպէս իմացիր, աչքը երբ բնականապէս տեսնէ կը սիրէ, խելքն ալ ամեն բան ըննել, զննել տեսնել կը սիրէ. աչքին հաւատալը՝ անոր բարոյապէս կոյր ըլլալ ըսել է, և մինչև այսպէս չմեռնի, չեն կրնար բացուիլ հոգիին հաւատոյ աչքերը և տեսնել աներեւոյթները։ Նմանապէս խելքին հաւատալն ալ անոր բարոյապէս մեռնիլը կը նշանակէ, որ առանց քննելու զննելու իրքև կոյր տգէտ ըլլալով կընդունի հաւատացած բաները, և մինչեւ որ այսպէս չմեռնի՝ չկրնար այսչափ դարերով վնտուած չդտած Աստուածը, հաւատքին ծոցը ծրարուած ծածկուածը երկնային բարձր ամպերուն վրայ Բազմեալը տեսնել։ Ահա այսպէս վարագոյրը կը պատոի, կը բացուի երկրէս մինչեւ երկինք, հոն Հինաւուրցը տեսնելու և լսելու համար անոր ձայնը։

ԿՈՅՐԸ

Մինչեւ ցարդ կուրութեանս վիճակին վրայ չափազանց տրտում և տխուր էի և շատ կը ցաւէի. թողում ըստ աշխարհի տեսնելու վայելքն ու հաճոյքը, առաւելապէս կը կասկածէի թէ երկնային հոգեւոր աշխարհին մէջ դժբաղդ պիտի ըլլամ, ինծի համար մասն ու բաժին մը չպիտի ունենամ հոգեւոր ուրախութեան և երջանկութեան համար, թէ զրկուած պիտի մնամ ըստ ամենայնիւ իրաւի եթէ աչօք Աստուած տեսնուէր, այն ատեն զիս մխիթարողը ո՞վ պիտի ըլլար։ Փառք կուտամ Աս-

տուծոյ և չնորհակալ եմ անոր գթութենէն, որ ականջս խուլ ստեղծած չէ, որ հիմայ լսածս մխիթարութիւնէն զրկուած տեսնէի ինքզինքս, կամաշ-քը բաց անհաւատ մը ըլլայի ու հիմայուսահատէի, ինչու որ հաւատացելոց բարողները, անհաւատի խիճը խայթող փուշեր կը դառնան, և կրծող, տանջող որդեր։ լսող ականջաց համար բաւական է եղբայրս այսքանս, իսկ խուլերունիչամար շատ իսկ, ուրեմն կը խնդրեմ հաճեցէք վերջ տալ դասերուդ։

ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Բարեկամ, մինչեւ հիմա խելքիս կոիւներովը շինած սա պատիր շէնքերս, խրճիթներս, հաւատ-քիդ կրակուտ բոցերովը՝ իրաւի կըսեմ այրեցիր վառեցիր, մոխիր դարցուցիր. իրաւ որ աղէկ է ծովուն կատաղի ալիքներուն ահեղատեսիլ մրրիկ-ներուն փոթորիկնիրուն դիմաւորող, կոուող, յաղ-թող հաւատքին նաւուն մէջ նետուիլ և ելնել բազ-միլ քան թէ խելքով, խորհրդով ծովուն վրայ լու-ղալով, սողալով, լեռնացեալ ալեաց հետ կոուելով, ծեծուելով և այնպէս մինչև նաւահանգիստ չհա-սած ծովուն խորերը, յատակները չհասած հոգեւով մարմնով խեղդուիլ և կորսուիլ։ Սրդէն ըսած եմ թէ աշխարհս ծով մը, հաւատքը՝ նաւ մըն է, յոյսը՝ առագաստ, սէրը հով, մարդս՝ ճամբորդ մը. անոր մէջ չատ ապահով է մարդս, պէտք է հոգիի և մարմինի կեանքը բոլորովին անոր տայ, նուիրէ, և այնպէս ճամբորդէ, հաւատոյ աշխարհը . . .

Առաջին և վերջին դասերս սորվեցայ և շատ սիրով ընդունեցի. ուրեմն կը խնդրեմ հաճեցէք որ

հաւատքիդ զօրաւոր բազուկները թող զիս ալ գըր-կեն գգուեն և ինծ օգնելու թող չխնայէ իւր հզօր ձեռքերովը, թերեւս իւր ինամոց արժանի համարէ զիս . իբրև կորուսեալ մոլորեալ ոչխար, Պետրոսը ծովուն մէջ ընկդմելէն ազատող աչքերը պահ մի ալ դէպ ինծի թող ակնարկեն, ահա Պետրոսին հետ ձայնակցելով կը հառաչեմ, Skr փրկեա զիս զի ահաւասիկ կորնյիմ:

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Հաւատք, հաւատալ ըսելը իր մէջ գոյութիւն ունեցող նախորդ վիճակ մը վերափոխել ըսել է, յեղափոխել ըսել է, թէ առարկայապէս և թէ անձնապէս : Օրինակ, կը հաւատանք խելքով, կը հաւատանք հաւատքով ալ: Խելքին թելադրած հաւատքը շատ նեղ է, զգայարանքէն անդին չանցնիր. Նիւթին ու հաշիւներուն մէջ կը սահմանուի: Հաւատքով նոր տեսութիւններ կը յայտնուին մեզի և խելքով չհաւատացուածն ու չըմբռնուածը հաւատքով կը հաւատացուի ու կըմբռնուի, հաւատքը չկայն կայի կը վերածէ, ինչպէս երբ անհաւատը Աստուած չկայ կըսէ, սրտին մէջ բան մը չկայ այն ատեն, և երբ կը հաւատայ թէ կայ, այն ատեն չկայն կայի կը փոխուի և սրտին մէջ ինչ մը կունենայ. և հաւատացեալ մը երբ անհաւատ դառնայ, սրտին ու մտքին ըմբռնումները կը փոխուին և կայն չկայի կը դառնայ: Այս փոփոխումները դրսէն եղած գործողութիւն մը չեն հապա ներքին զգացմանց և գիտակցութեան մէջ եղած են մարդոյս աչքը հաւատքով փոխուած բանին դրսի տեսակները, յատ-

կութիւնները անկորսւատ կը պահէ, բայց եթէ ներքին տեսակին փոփոխութեանց հետ արտաքին տեսակին ալ փոխուէր. այն ատեն յայտնի հրաշք կըլլար: Յայտնի հրաշքը բանի մը արտաքին և ներքին տեսակը, գոյութիւնը իսկ և իսկ կը փոխէ. միեւնոյն ատեն: Անով Մովսէսի գաւազանը օձի կը փոխուի. ջուրը գինիի և կրակի. . . եթէ չհաւատացած բանիդ վրայ փոփոխութիւն չընես, արդէն հաւատացած չես ըլլար: Հաւատքը խղճի ու ներքին գիտակցութեան մէկ գործողութիւն է, որ կը շարժի, և նիւթական սահմաններէն անդին կ'անցնի, և մարդուն թեւեր կուտայ աշխարհէն վեր բարձրանալու համար: Ով որ հաւատք չունի, և անհաւատ է, անիկա վեր բարձրանալու, երջանիկ ըլլալու և սովորական մարդերէն աւելի բարձր ըլլալու յարմարութիւնը կորմնցուցած է: Եւ այդ մաքուր հաւատքը ոչ արտաքին կերպով հրէից պէս հրաշք կուզէ, և ոչ իմաստութիւն. հեթանոսաց պէս, այլ միայն հոգւոյ երջանկութիւն, արդարութիւն, Աստուածապաշտութիւն: Հաւատացեալին աչքերը ալ մեռած են կարծես, ու հոգւոյն աչքն է որ կը տեսնէ միայն անտեսաննելին: Հաւատայլու բաները մարդոց պէս հոգի և մարմին չունեցող նիւթական բաներ են, որ Եկեղեցւոյ Ս. Խորհուրդ կըսուին: Աստուածային զօրութիւնը մարդոց մտաց և սրտին մէջ յայտնելու, ներգործելու միջոցներ և գործիքներ են անոնք, և անտեսաննելի չնորհաց զգալի աղբիւրներն են, ճիշդ Քրիստոսի մարդեղութեան խորհրդոյն նը-են, ճիշդ Քրիստոսի մարդեղութեան խորհրդոյն նը-են, կատամար սահմանադրուած: Աստուած և մարդ խառնեալ և միաւորեալ բունին վրայ հիմնուած և վաւե-

րացուած են ի Քրիստոսէ և յԱռաքելոց անտի: Արդէն մարդկային ազգը Աղամէն սկսեալ կը փափաքէր, կը ցանկար Աստուածտեսութեան, ու բաղձանքը ունէր տեսնելու, զգալու, շօշափելու, և այս տրամադրութիւնն էր, որ մարդկութիւնը կռապաշտութեան տարաւ, մինչև որ մարդկային սըրտին այս բնածին բաղձանքը յագեցնելու և կատարելու համար երկինքէն յերկիր կը խոնարհի, և մարդ կըլլայ, մարդոց հետ կապրի, աչօք կը տեսնուի. ձեռքով կը շօշափուի, բերանով կը ճաշակուի. և կը քարոզէ որ ետեսն զիս, ետես զնայր զառաքիչն իմ, ես և հայր իմ մի ենք» և այս օրինակով Հաւատացելոց փրկութեան միջաց Ս. Խորհուրդները կը հաստատէ, աչօք տեսանելի, ձեռօք շօշափելի. ճիշտ զիտութիւն բարւոյ և չարի ծառոյն պտղոյն տեսակէտովը, երկրորդ դրախտին մէջ այն է Սուրբ Եկեղեցւոյ, որպէս զի հոգւով և մարմնով ստեղծուած էակը կարող ըլլայ ըմբռնելու զգալի օրինակը, որ ճիշդ Աղամին առջև պատրաստուած հաւատոյ կրթութեան դասը գործնական կերպով վերանորոգեց և հաւատացելոց կենաց և մահու անհրաժեշտ խնդիրը վճռեց և հաւատքի սանձով կապեց մարդ արարածը Արարչին հետ: Սյապէս, հաղորդութեան ևլն, խորհուրդը «սա է կեանք, յոյս, յարութիւն» կ'աւետարանէ: Աստուած այսպիսի նիւթական միջոցներով ըրած սքանչելիքներով կուզէ իմացնել մարդոց թէ ամենայն ինչ իր ձեռաց իշխանութեանը ներքեւ ունի, ինչպէս կուզէ կը թագաւորէ. բոլանդակ բնութիւնք արարածոց Աստուածային հրամանէն կա-

խեալ կան. Բաբելոնի մէջ երեք մանկանց հնոցին հուրը ի ցող փոխարկեց, Սոդոմացւոց բաղաքին երկնատեղաց անձրեւները հուր և ծծումբ դարձուց երբեմն ալ այս նիւթական միջոցները կը գործէ, հասկցնելու մարդկային սեռին թէ նա ինքն ամենակարող է և անկարօտ ո և է միջոցի, և կամ որպէս զի չկարծեն և չհաւատան մարդիկ թէ նիւթը ինքնին իր բնական զօրութեամբը, կարողութեամբը կը գործէ միայն և ոչ թէ ըստ Աստուածային հրամանին, որպէս զի կռապաշտութեան փաստ և պատճառ տուած լըլլայ: Ըսկնէք թէ Ս. Խորհուրդներու մէջ ազդողը նիւթին բնական գործը չէ, այլ Աստուածային ձեռօք ներգործող զօրութիւնը: Իրը օրինակ առնենք Ս. Մկրտութեան Խորհուրդը, ուր ջուրը իր բնական զօրութեամբը չէ որ մարդոյս հոգին մեղքերէն. աղտերէն, կը սրբէ, կը մաքրէ. մեղքերէ մաքրուիլը սրբուիլը պարզ ջրով մը չէ կարելի ստանալ, բայց հաւատքի զիտակցութեամբ Աստուածային չնորհքը ջրին միջոցաւ կը ներգործէ մեր մեղքերուն սրբութեանը համար: Այս խնդիրներու մէջ ալ խելքը անկարող կըլլայ ըմբռնելու կարեւորը: Կոյրին աչքերը կաւով ինչպէս կը բացուի ըսկուն պէս, հաւատացեալը հիմնաւոր կը համարի Աստուածային կարողութեան մասին ունեցած հաւատքովը և անմիջապէս կը վերափոխուի, ներքին գիտակցութիւնը կը մեռնի, և նմանապէս մկըրտուելու ատեն մարդ կը մաքրուի կարդարանայ, առաջին վիճակը մեռած կը տեսնէ, և նոր ծնունդը նոր արարած մը կըլլայ: որք ի Քրիստոս, մը կըրտուեցաք, զՔրիստոս զգեցեալք էք»: մեղաւորը

հաւատքով իր Փրկչին հետ կը միանայ, կը պատուաստուի և անոր հետ մէկ մարմին կրլայ, այնպէս որ անոր շնորհաց առաւելութիւնը և օրհնութիւնը ինքն ալ կը գրաւէ։ Ասոր համար է որ Սուաքեալը կը քարոզէ մարդս հաւատքով կ'արդարանայ։ Այսպէս է նաև Հաղորդութեան Խորհուրդը. հացին արտաքին տեսակները, յատկութիւնները, համը հոտը, ձեւը, գոյնը միեւնոյն կը մնան առանց փոփոխութեան, բայց անոնց մէջ հոգեկան ներգործութեան մը գոյութեամբ անոնք Յիսուսի մարմինին և արիւնին պատկերովը կը ներկայանան և մեզ կը կապեն Յիսուսի մարմնոյն և անոր յիշատակին հետ։

Այսպէս չէ երբ մեռեալ մը հրաշքով կը կենդանանայ, դրսէն երեւոյթներու փոփոխութեան ու կրեր. այլ միայն ներքին գործողութիւն մը, լաւ գիտոցիր թէ Ենովք և Եղիա հաւատքով երկինքը փոխադրուեցան, անոնց հողեղէն բնութիւնը հոգեղէնի դառնալով մինչեւ այսօր իրրեւ անմարմին հըրեշտակք կը պահուին, Պետրոս հաւատքով ծովուն վրայ իրրեւ անմարմին քալեց. հաւատքը լեռներ ի ծով և ծովերը լեռներու յական թոթոփելոյ կը փոխադրէ և մահկանացու մարդը յանմահութիւն։

ԿՈՅՐԸ

Արժան և իրաւ են մեղի տուածներդ, զոր գեղեցիկ օրինակներով բացատրեցիր. ապրին քեզի պէս հաւատքի ջերմեռանդ պաշտպանները, հազար ապրին։ Ահա սրտիս որոշումը և փափաքը, ես

բնաւ չպիտի մոռնամ ձեր առաջին և վերջին տուած խրատը, թէ «զայս պարտ է առնելո»։

ԿՐԱԿՈՒԲՈՑ

Ահա այս վերջին ձեր համառօտ դասովը արդէն սորվեցուցած եմ ինչ որ կարելի էր, ու համամիայն քաղուածք մը պիտի կատարեմ. ինչպէս ըսինք թէ մարդն ու մարդկութիւն ըսուածը հանելուկներ են խելքին առաջ, և չենք գիտեր թէ մարդը ինչ է՝ ուսկից ծագում առած է և ինչու համար եկած է աշխարհ, և ինչ գործ ու կոչում ունի, ուր վախճանը պիտի գտնէ և ուր վերջակետը պիտի դնէ։ Հինաւուրց և նորաւուրց յանձնապաստան իմաստուններն ու գիտուններ աշխատեցան ու կ'աշխատին խելքով Խորհուրդով ու գիտութեամբ լուծելու հարցը, բայց պէտք եղածին պէս չեն մօտենար անոր, չեն խորհիր, շատ հեռուները կը փախչին, անոր համար շատ մը կարծիքներ կասկածներ ստեղծած են, բայց իրենց այդ նոր բացած դռներուն մօտէն իրենքն ալ չեն անցնիր. իրենց բոլոր գիտութիւնները կրնան տանիլ մինչեւ գերեզմանը միակ, ուր մահը իրենց դիմացը կելնէ, կուզեն փախչիլ անկէ բայց չեն կրնար ազատիլ. ուր որ վազեն իրենց դէմ կը ցցուի մահը։ Ուսմունքը, գիտութիւնը այս գերեզմանին եղերքը կը դադրին և մնաք բարովը ըսելով կը թողուն զանոնք տգիտութեան կուրութեան մէջ. ահա աչքերնին լաբիւրինթոս կը տեսնեն և յաւիտենական կորուստը կըզգան։

Մարդոյս առաջին եղածները և վերջին ըլլալիքները միակ հաւատագլին ծոցը ծրարուած կնքուած են Աստուածային մատամբ, և զանոնք լուծող իշխանը նա ինքն է միայն։ Խելքին կարողութիւնը մարդուն ոտքին կօշիկներուն չուամները անդամ չկրցաւ քակել։ Հաւատագլ միայն կարող եղած է երկնաբազուկովը քակել զայն, ան իրբեւ լուսարար, պայծառ ջահեր վառեց, լոյս բաշխեց բոլոր մարդկեղէն արարածներուն ընդ ծագս տիեզերաց։ Մարդկութեան ծագումը առաջին մարդէն Աղամէն կըսկսի, իսկ երկրորդ Աղամով, այսինքն Քրիստոսով կը կատարելագործուի ինչպէս Առաքեալն Պօղոս կը հաւաստէ։ Աստուածամարդ Աղամը Քրիստոնէութեան հետ մարդկութիւնը քարոզեց, անկէ ծագում առին յաւագոյն և մեծամեծ քայլերը և կը յառաջդիմեն ընդհանուր աշխարհին մէջ։ Բայց տակաւին խելքին առջև ծածկուած գիտութիւններ կան, յաւիտենական գաղտնիքներ, Քրիստոնէական վարդապետութեան և Եկեղեցւոյ Խորհուրդներուն մասին, որոց խորին խորհուրդները, ինչպէս լինեն և ինչպէս ներգործելը հաւատագլ հաւատացեալ ըլլալէն միայն կախում ունին։ Անոնք Աստուածային անիմանալի սքանչելագործութեամբ կնքուած մատեաններու պէս են, խելքէ մտքէ վեր, հաւատագին ծայրը ծրարուած, և որոց բանալին Աստուածի ձեռքը առած է։ Մարդիկ ի զուր կը ճգնին, ի զուր կ'աշխատին։ գիտունները ի զուր փորձեր կընեն անհասանելին ըմբռնելու. խելքը ի զուր անոնց ետեւէն կը վազէ ըմբռնելու. նա սրարշաւ կը հեռանայ զինքը սխալ կերպով փնտողներէն.

նա աւելի կը բարձրանայ թեւերը բանալով և կը պահուըտի իմաստուններու աչքերէն։ Խելքը յուշ սահատեալ կը տարակուաի թէ ոչինչ չկայ, ճիշդ ոտքիս տակի մըջունին պէս, որ զիս չտեսնելով կը կարծէ թէ ես չկամ որ կարենամ կոխկուտել ճըմել զինքը։ Քրիստոնէական հաւատագլ մէկդի նետելով մէկդի թողնելով անոնք կը յանդգնին խելքով շօշափել անչօշափելին։ Եթէ կեանքի հաւատագլ վերցընենք մարդոց սրտէն, հոգիէն, ու թողունք որ միայն մարդկային տկար խելքը վարէ մարդկային կեանքի զէկը, աշխարհ բոլորովին նոր Բաբելոն մը կը դառնայ, և մարդկութեան լեզուն Բաբելոնական խառնակոյտ մը. այն ատեն ամեն ինչ վերիվայր կը շրջուի ու բոլորովին կը տակնուվրայուի, ինչպէս ներկայիս հակաքրիստոնէից օրինակն ու կենցաղը կը վկայէ. անոնց կրօնական հիմը հաւատագէն վերացած, խելքերնին դրած են հիմ, մէկ օրուան շնածնին միւս օրը կը քակեն։ Անունը հաւատագինն է բայց գործը հում խելքին, և այսպէսով իրենց հոգեկործան և ազգաւեր թոյնը կը թափեն տգէսն ու ռամիկը որաւալու իրենց ծուղակին մէջ, կեղծ ու պատիր որատրներ, քարոզիչներ, քարոզներ, որոնք հաւատագին միւլթեան կապերը կը քակեն, հաւատագով փակուած դռները կարծեմ ենթաղըութիւններու բանալիքներով բանալ կը ճգնին որչափ մարդ այնչափ կարծիքներու ասպարէզ և որչափ կամք, այնչափ կրօն ստեղծած տուած են, որչափ կամք, այնչափ կրօն ստեղծած են. այսպէս ժողովուրդի անհատներէն մէկ մէկ են. այսպէս ժողովուրդի անհատներէն մէկ մէկ եներ ու եղեր... շնած են, և իրարու դէմ կոռուղ վիճաբանող, և բարոյապէս, կրօնապէս մահ պատ-

ճառած և ազգութեան աւերներ դուրս հանած են :
Ուրեմն թող լուն, դադրին, այլեւս հաւատքի դէմ
պատերազմ, կոիւ յարուցանող ամբարիշտները,
դիտնալով թէ իրենց զէնքերը տկար են, հաւատ-
քին ամուր պարիսպները քակելու . որովհետև իրենց
վահան ու սաղաւարտը փշրուած են , և սուրը ժան-
դոտած . հետեւաբար պէտք է մէկ կողմ թողուն
հաւատքի դէմ անօգուտ պայքարը , և ամէն մարդ
պէտք է ջանայ հոգեւոր նոր կեանք մը ապրելու .
Գիտնալու ենք թէ «եթէ ոչ ոք ճնշի վերստին , ոչ
կարէ մտանել յարքայութիւն երկնից» : Այսպէս հա-
ւատքով վերստին ծնած ու մկրտուած խելքը այ-
լեւս ոչ բողոքական և ոչ հաւատքի հակառակող
կը մնայ , հապա հեղ խոնարհ և հպատակ իրեն
առաջնորդողին : Ահա հաւատքը Պրօպատիկ Սւա-
զանին քոլը կանգնած բոլոր ախտաժէտներուն և
ձեզի կըսպասէ , ով անկրօն պարոններ : Ուրեմն աճաւ
պարեցէք ևմի՛ զեղեւիք . անհրաժեշտ է որ կարճ
խելքը ինքնագիտակցութեան գալով մօտենայ և
մկրտուի Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ ,
և ձեր անհատականութենէն կազմէ բարի մարդ և
բարի քրիստոնեայ :

Մեծ . Խմբազիր Skr,

Ճերիտէի Շարժիկի

Օրերս Աւետաբերի էջերը՝ 33 թուով՝ յօդուած
մը կը կարդացուի , Խարերղի Եփրատ Դողէճի
Բողոքական աշակերտներէն մէկուն ստորագը-
րութեամբ : Նա ինքն Եղեզի դիւզի Ս. Նշան յուխտ
գնացողներուն հանդիսատես գտնուելով ուսումնա-
վաճառիչներուն նիւթ կը հաւաքէ տեսարանէն . իսել
մը կրօնական զեղծումներ սրատես աչքերուն կը
հանդիպին . ոմանց վարքը բարքը հակառակ Քրիս-
տոնէութեան կը չափէ , ոմանց ալիեւալլ շարժմուն-
քը հաւատոյ սահմանէն արտակարգ կը գծազրէ ,
քը հաւատոյ սահմանէն արտակարգ կը գծազրէ ,
ոորոնները իբաց իսկելու ատեն , միեւնոյն ատեն ցո-
որոններն ալ ոտնադոխ առնելէ չզգուշանար . այն-
պիսի մանրամատն զիտողութեանց մէջ կը գտնէ
պիսի մանրամատն մասունքներու , խաչերու ընծա-
աւելի նիւթական մասունքներու , իսաչերու մը ,
յեալ հաւատք մը , իրըև նիւթապաշտութիւն մը ,
յեալ ներեսը վարագոյր քաշած , լաւ է ըսել թէ
բառին երեսը վարագոյր քաշած , լաւ է ըսել թէ
կուպաշտութիւն մը . մութ դարերուն Եփեսացւոց
մեծահոչակ Արտեմիսի յաջորդն եղած ըլլար . յօ-
դուածագիրը . նիւթ կընտրէ զայն իր լայն ու ըն-
դարձակ խելքին . նիւթին հետ կը բանակցի , նորա
ներգործած հաւատքով հրաշքին զօրութեան հետ կը

Այս յօդ . 1886ին սպագրուած և վերայիշեալ լրագ . մէջ :

պատերազմի. Բողոքական կըլլայ, և հաւատացեալ ըլլալէ կը փախչի. հետաքրքիր կըլլայ նիւթին տարիքին, տարեկանին և չգտներ զայն շատ հին աւուրց: Հիմա մենք այն կէտերը բաց կը ձգենք, որ մարդոց բարւոյ վարուց կը վերաբերին: կը մօտենանք նիւթական մասանց խնդրոյն, որ յօդուածագրոյն բուն նպատակը և ներքին շարժող ողին եղած է. խնդիրը կրօնական է և ընդհանուր Քըրիստոնէից հետ հաղորդակցութիւն ունի. յանուն Ա. Երրորդութեան կառուցեալ Ա. Եկեղեցւոյ ճակարը զայն գրելէ չըզգուշանար բայց գալով որ նիւթական մասանց հաւատք ընծայելու դասիարակը Աստուած է, և օրինակը Քրիստոս ապացոյց բանիս. եթէ կը հաճի Պարոն յօդուածագիրը ձեռքը թող ինձի տայ երթանք մէկտեղ բանանք Ա. Գիրքը, կարդանք այն առաջին թերթեր, ուր առաջին մարդոյն պատմական մասը կը նախազրէ, երթանք մինչև դրախտին մօտիկ վայրերը և հոն կանդ առնենք պահ մի, դնենք մեր ականջ ի լսողութիւն, և տեսնենք թէ Ա. առաջին անդամ ի՞նչ դասեր կաւանդէ և ինչպէս կը դասախոսէ. զարմանալին հոս է որ նա առաջին դասաւանդութեան, առաջին հըրահանգին մէջ նիւթական մասի մը հաւատք ընծայելու ինդիր կը բանայ նորաստեղծեալ Ա. Պամայ առջե. նորա սկզբունքը հոն կերպարանք կառնէ և զայն գեր ի վերոյ կը վերադասէ քան զուտ Աստուածութիւնը, կարծես թէ նիւթին Ա. ստուածային զօրութիւն կուտայ իրեւ թէ կաստուածացնէ. մարդոյն խսկական կեանքը, մահը փոխանակ իրեն Ա. ստուածութեան հետ միացնելու կապելու, նիւթական պը-

տուղին հետ հաւատքի սանձով մը կը կապէ և զնա կենաց և մահու տէր և իշխան կը ճակատագրէ ըսելով, թէ Կյորում աւուր ուտիցես ի ծառոյն գիտութեան բարւոյ և չարի. մահու մեռանիցիս: Ներքին վարդապետութեան զիտակից մասը կը թողունք միակ թէ արտաքին տեսակէտով և ռԱւետաբերայի աշակերտին խոշորացոյցով նկարագիրը ձեռք պիտի առնենք: Բնականապէս պտուղը յունչէ գոյացած զգալի նիւթ մը նշանակուած է ձեռօք շօչափելի. աչօք տեսանելի գեղեցիկ, բերանով ճաշակելի, համով ամենաքաղցր, բայց ներքին Աստուածալուշտութեան Ա. Պամայ կրօնը արտաքին այս նիւթական մասին հաւատք ընծայելու տեսակէտովը կը հիմնաւորէ և այնպէս սերտ միաբանութեամբ իրար կը կապէ, որ կրնայ հետեւիլ ներքին կրօնքը, զոր արտաքին օրէնքով նիւթական մասանց ընծայեալ հաւատքով կը վերապահէ: Հիմայ դասախոսողը Աստուած է. ասաց և եղեւ, հրամայեաց և հաստատեցան, լսող աշակերտը չընչին արարած մը, զի ո՞վ է մարդ, որ պատասխանի տայցէ Ա. ստուծոյն: Պարոն հաւատակորոյս, խելաբանը եթէ հրաշքով մը վայրկեանիս յափշտակուէր դրախտին ներսերը և հոն ըստ ոմանց անունը կայ, ինքը չկայ ծառոյն քով գտնէր ինք զինքը, և հոն Աստուած դարձեալ ըստ առաջին քարոզութեան քարոզէր, և նա ինքն՝ Պարոնը, Թովմային պէս, նոյն մահաբեր նիւթական պտուղը շօչափէր ձեռօք, տեսանէր աչօք, ճաշակեր բերանով համը, քաղցր հոտով, չեմ գիտեր արդեօք թէ նոյն ատեն Աստուածամարտ պիտի չգամանէ՛ր, մեծ մեծ պատերազմներ կորիւներ

պիտի չյարուցանէ՛ր ընդդէմ Աստուածութեան, և որչափ հաւատալէ պիտի չփախչէր, աւելի բողոքական քան թէ հաւատացեալ պիտի մնար, շատ հաւանական էր լայն և ընդարձակ խելաբանութեամբ յանդգնէր գանդառներ բողոքներ բառնալ ի վերայ Աստուածութեան, և նորս աարօրինակ պտղոյն բնութեան քարոզը ի լուր հրեշտակաց և վերին պետութեանց հրատարակէր նախատանօք, և իրեն համար երբէք չպիտի խորհէր թէ զի ո՞վ է մարդ որ պատասխանի տայցէ Աստուծոյ և չարախօսեցէ զնմանէ: Հանճարաբան Պարոնը այս փափուկ կէտերը լաւ մը նկատողութեան առնելու և լաւ մը հաւատքով և ոչ թէ անհաւատութեամբը սերտելու թող չհակառակի: Ներքին իւր անհաւատութեան գաղափարները խելքի ճամբայով ի լոյս ածելէ խընայէ թող ինքզինք. կարծեմ չէ, ստոյգ է որ Ադամայ վիճակը վերի վայր շրջողը քայքայողը մահուան դատապարտուիլը նիւթական պտուղի մը այնպէս հաւատք մը չընծայելու պատիժը, անհնաղանդ և բողոքական գտնուին եղաւ. բայց Աստուած և ոչ մէկ ատեն դադրեցաւ նիւթական մասանց հաւատք ընծայելու քարոզներէն, այս բան ու գործ ըրած միշտ կը շարունակէր երկրի վրայ. վերանորոգել կուզէր նախահայրն Ադամ, որ պտղոյն հաւատաւ լով ըստ իւր պատուէրին, կորոյս իր վիճակին անմահութիւնը, բայց նորա որդիքը պահելով կարող պիտի ըլլան վերատին գտնել զայն հայրենի երջան կութիւնը: Հիմայ անցնինք աներեւոյթ դարերէն, գանք Մովսէսի գրաւոր դարոյն. ահա Աստուած ընկերուկան միաբանութիւն մը կը հաստատէ, Մովսէսի իրեն գործակից, գործադիր կընտրէ. նիւթական մասունք գործիք. իրեն Աստուածութիւնը գործող ձեռք և անոնց գորութիւն, և այսպէս կը հրաշագործէ նոյն դարոյն մէջ, ժողովուրդը կը հըսահանդէ, և իր Աստուածային աներեւոյթ գորութիւնը մարդոց սրտին այնպիսի եղանակով կը տըպաւորէ, նախ զՄովսէս նիւթափոխ և հաւատապաւորէ, նախ զՄովսէսի նիւթափոխ և հաւատապաւորէն ծեռքին ցեալ կընէ և ապա ժողովուրդը. Մովսէսին ծեռքին ցուապը. կը փոխարկէ և մողական գաւազանները կու կտայ: Ահարոնին պղնձեայ բուրվառը ոսկիի վերափոխէ անապատին մէջ. Մովսէսի ծեռօք օձէն պատկեր մը կը շինէ և զայն լեռան գլուխ բարձր սեղանի վրայ կը բարձրացնէ, որպէս զի թունաւոր օձերէ կամ խածանող սողուններէ վիրաւորեալ ժողովուրդը նայելով ի պատկեր պղնձեայ օձին բժշկուին. արտաքին տեսակէտով օձապաշտ կընէ. յետ այնորիկ Մովսէսի ծեռօք Տապանակ Ուխտի շինելու հրաման կընէ, և զայն երկնային Քերովքէից պատկերով կը զարդարէ: Պատկերին գրապահութեան դաստիարակն ալ Աստուած է չըրապաշտութեան դաստիարակն ալ Աստուած է չըրապահութեան հետ կը միաբանի. որ նիւթապահտութեան հետ կը միաբանի. ոսկիով, արծաթով զայն կը պատէ դրսէն, ներսէն և յաչս ժողովրդեան իրքւ նիւթական Աստուած մը Եփեսացւոց մեծահոչակ Արտեմիսի մը պաշտելի, խնկելի, համբուրելի և հրաշալի կը հանդիսացնէ երկրի վրայ. նաեւս պատերազմի ատենները յօդերկրի վրայ. նաեւս պատերազմի ատենները յօդերկրի վրայ. նիւթիւն և ի յաղթութիւն թնամեաց մեծ հանդէսնութիւն և ի յաղթութիւն թնամեաց մեծ հանդէսնութիւն կը զրկէ, և Յորդանան գեալը, որպէս Մովսէսի վրայ կը պատկան կարմիր ծովուն մէջ ցամաքի ճամբայ կը բանայ և ահա ժողովուրդը ջերմեւանդ սրտով իբրև

Աստուծոյ զոհեր, զուարակներ կը մատուցանէ . կուտէ, կը խմէ կը պարէ մեծամեծ հանդէմներով և Աստուածային պաշտամունք կը կատարէ : Դաւիթ, Աստուծոյ ընտրեալ սիրելին, Տապանակին առջև պարագլուխ, ուրախ զուարթ յառաջ կելնէ, կը կաքաւէ և ատով Աստուած կը փառուրի, կը մեծանայ երկինքը և հաճութեամբ կը խօսի ժողովրդեան հետ, կուրախանայ : Եթէ եղէգի գիւղի հանդիսաչափ Պարոնը այն Աստուածահանոյ պաշտամանց ներկայ գտնուէր և նիւթական մասանց ընծայեալ դարոյն մէջ ծնած, գրիչ մեծ ի ձեռին, արդեօք չպիտի գրէր ու ըսէր . ժողովուրդը բոլորովին նիւթապաշտ, կուապաշտ, և Աստուած ալ մարդապաշտ, ընդ ծագս տիեզերաց չարախօսէր : Գիտեմ, Պարոնը չպիտի համբերէ և բերանը պիտի բանայ ըսելու թէ անցեալին այդ նիւթական մասանց ընծայեալ հաւատրը, գալիք բարիքներուն շուշը ստուելներն էին, կամ խաւար դարերու տգէտ և ռամիկ ժողովրդեան հրահանգներ և բաժին . շատ լաւ, եթէ ստուերն անզամ ինկելի պաշտելի կուզէ Աստուած, հապա որչափ աւելի իսկականները : Անցնինք տգիտութեան խաւար դարերէն, գանք Քրիստոսի լուսաւորեալ դարոյն . ինչպէս վերև ըսինք Աստուած է դաստիարակը և Քրս . օրինակը, ահա նոյն ինքն Քրիստոսն ալ Հօրը, Աստուծոյն նման նիւթը յառաջ կը քաշէ կը շարունակէ և զայն աւելի պաշտելի կընէ, անոր Աստուածային զօրութիւն կուտայ, անով կը հըրաշագործէ : Նա ինքն ներքին գործող, նիւթական ները՝ արտաքին գործիք . մարդոց հաւատք . խոս-

տացեալ երկնային չնորհքները ի վայր քարշող որպէս մաքնիս, և ի մի ժողովող որպէս հայելի . և այնպէս կը հրաշագործէ . Կոյրին աչքերը կաւով կը բժշկէ, հանդերձին քղանցքէն տեռատես կնոջը բժշկութիւն դուրս կը հոսէ, նամանաւանդ հոգեւոր փրկութեան Ս . Խորհուրդները նիւթականներով կը հաստատէ երկրիս վրայ, մանանեխի չափ հաւատք կորոնէ, ջուրը վերստին ծննդեան սրբութեան աւագան, հացը, գինին իսկական արիւն և մարմին կը գոյափոխէ (կենաց և մահու ինդիր), ոչ թէ ստուեր և օրինակ որպէս ի հնումն, այլ ձիւդ դըրախտին գիտութեան ծառոյն տեսակէտով, աչօք տեսանելի, ձեռօք շօշափելի, բերանով ճաշակելի, կենաց և մահու ինդիր և անհրաժեշտ վճիռ կ'արձակէ և յանուն Աստուծութեան կօրհնէ, կը դրոշմէ զայն նիւթեր, անցելոյն ստուելները ի լոյս և օրինակները ի ծշմարտութիւն փոխարկելով, կեանք, յարութիւն, քաւութիւն կաւետարանէ հայոյ, յարութիւն, գարդապէս, արտաքին նիւթականաց ընծայեալ հաւատքը, ներքին Աստուածաթիւն հետ խառն կերպով կը միացնէ անպաշտութեան հետ խառն կերպով կը միացնէ անքակտելի, անբաժանելի խորհրդով և Աստուածային շաղախով մը ինչպէս հողին մարմնոյն և մնրմին հոգւոյն հետ այնպէս կը կապէ, զի օմնծ է մինը հոգւոյն այս, բայց ես ասեմ ի Քրիստոս և յեկեխորհուրդս այս, զի հաւատք Քրիստոնէութեան ծածկեալ դեցի», զի հաւատք Քրիստոնէութեան ժաղանիք մը, ի խորս թագուցեալ գաղտնիք մը, գիտութիւն մը, ի խորս թագուցեալ գաղտնիք մը, որ մարդեղութեան մէջ կը կայանայ, առաջին Աղամէն իրեւ ընդ հայելի օրինակաւ կը սկսի, և երկրորդ Աղամով կը կատարելագործուի ի վեր քան զմարդ-

Կային միտս: Արդէն նիւթական մասունք բանին
Աստուծոյ մարմին և արիւն կազմելու, Աստուածոր-
դոյն տուն ու տաճար ըլլալու, արարիչը ի ծոց
կնոջ երկնելու խորհուրդը կար իսկզբանէ անտի:


Պրն . լուսարարը եթէ Քրիստոսի լուսաւոր տարոյն
կենդանի ապրէր ուսումնասիրող տաղանդովը , և
մէկը անոր ձեռքէն բռնէր տանէր զինքը այն ծը-
նընդավայր մսուրը , հոն խանձարուրով պատեալ
երեխան Աստուածամարդ նորածին մանուկը տեսնելու
անոր մանկութեան ատեն անոր հետ խաղար , խըն-
դար , երկրին վրայ նոր Աստուած մը , մարմնով ,
աչօք , ձեռօք շօշափելի . կերող , խմող , բարեկամ
մաքսաւորաց և մեղաւորաց նկատէր , արդեօք
չպի՞տի յանդգնէր Հրէից պէս ըսել , «չէ՞ որ ասիկայ
հիւմնին որդին է . և անոր մայրը Մարիամը չէ՞ ». և
քարկոծող Հրէից թիւը և Քրիստոսի գլխոյն զար-
նելիք կամ անոր վրայ գայթակղողներէն և քարե-
րուն համբանքը չպի՞տի աւելցնէր և ըսէր , ողի գու-
մարդ ես և զանձն քո Աստուած առնես ». և պիստ
է բանդ ով կարէ լսել » , ըսող հաւատքէ փախչողնե-
րէն մէկը , նոյն ինքն իսկ , Պարոնը չպիտի՞ ըլլար ,
երբ որ սորվեցնէր թէ , ով որ իմ մարմինս և
արինս չուտէ , չխմէ նիւթականապէս և ոչ բարո-
յապէս , ընդ իս կեանք չունի և ոչ փրկութիւն
յաւիտեան : Բայց ներկայիս մէջ , յանուն Քրիստո-
նէութեան կապրի , անհաւատութիւնը իրեն համար
թող առանձին պահէ , իբրև Քրիստոնեայ կը պար-
տաւորուի իր գաւանութիւնը տալ իլուր ժողովը-
դեան : Ըստ իս կերեւնայ թէ Քրիստոսապաշտ ըսելէ
ալ պիտի զգուշանայ և փախչի անոր հաւատալէն


ճարին . և անցնինք լուսաւորեալ դարձն , գանք Առաքելոց հաւատացեալ դարոյն , ահա Առաքեալք և Աստուծոստ հրամայեալ և ի Քրիստոսէ ժառանգ առեալ , նիւթական մասանց ընծայեալ հաւատքը կը գործադրեն . թաշկինակներով հիւանդները կը բժշկուէին :

Բայց աստ հարկ է որ ըսենք, ինչու կը մոռնան
Առաքեալք և Սուրբն Սրբոց ամենակարող բժիշկն,
և ինչու կը թողուն որ սուտ թաշկինակներէն ման-
ծէ մոռնծէ հիւսուածն նիւթերէն բժշկութիւն ակրն-
կալեն փոխանակ անկեղծ հաւատքով, Եղէգի դիւ-
ղի մեծ ահրաշ ոսկեզօծեալ Ս Նշանի ձեռքէն ամեն
տեսակ հիւսանդութեանց համար բժշկութիւն հայ-
ցելու. Թող բաղդատէ տեսածները լսածներուն հետ
անկեղծ ոգիով: Այլեւս բաւական սեպենք, չյոգ-
նինք, չերթանք հայրապետաց օրերը. չփընտ-
ռենք նորաւուրց, հինաւուրց նշանաւորները,
ինչպէս ըսինք առաջին դաստիարակն է Աս-
տուած և ապացոյց Ս. Գիրքը, երբ նիւթական-
ները աներեւոյթապէս ներգործող բազուկի մը հետ
պատուաստեալ են իրրև շղթայական գործիք, կարող
է և ըստ այնմ առնել. անոնք ոչ թէ իրենց բնութեամբը
հըրաշագործած են, այլ բնութեան հեղինակին գործը
գօրութիւնը կը յայտնեն, զի ամենայն ինչ յոշընչէ
յինչ դարձնողը կարող է ըստ այնմ զոր կամի, հու-
րը ջուր, ջուրը՝ հուր վերափոխելու: Օրինակք բա-
զումք են. յօդուածազիրը այլեւս իր աչքերը թող
զգոյց պահէ և ուխտավայրեր գնալէն առաջ, աչքը
տեսնելու մէջ, ձեռքը շօշափելու, բերանը ճաշակե-
լու, խելքը երկար բարակ դատելու մէջ, բողոքա-


կան չըլլայ այլ հաւատացեալ, և իբրև մեռեալ հա-
ատոյ վերաբերեալ գործերուն մէջ, որոց բանալին
Աստուծոյ ձեքն է և Աստուածային մատամրը կըն-
քուած են: Այլեւս թող չպախարակէ հաւատքով
յոյսով, նիւթական սուրբ նշաններէն, սրբոց մա-
սունքներէն բժշկութիւն ակնկալողները: Կենաց
Փայտը և Քրիստոսի Ս. Խաչը Աստուածային արեամբ
օծուած ներկուած, Սրբոց Մասունք Ս. Հոգւոյն
տաճար, Քրիստոսի հաղորդակից անդամ մարմին,
ոսկոր, իբրև Աստուածալին ելէքտրականութեամբ
մագնիսացեալ թելեր կապեալ են ընդ Աստուածա-
յին զօրութեան, ուսկից կը հոսին չնորհք, բժշ-
կութիւն, օրհնութիւն յանուն Յիսուսի ի սիրա-
հաւատացելոց. եթէ ի հոսւմն օրինակները պաշտե-
լի, հրաշալի էին, որչափ ևս առաւել հիմա, երբ
անոնք Քրիստոսով ուժաւորուած են մեր միմիթա-
րութեան ու բարիքին համար:











ՀՀ Ազգային գրադարան



NL0151397

